ՆՈՒՄԷՐՈ 1645 — 1883 ՓԵՏՐՎԱՐ 5 ՇԱԲԱԹ — ԱԼԹԸՆՃԸ ՄԷՆԷ

ԹԷՐԱԶՄԱՆԸ ԷՖԵՐԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՒՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԸՐ

ԱՊՕՆԷ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Մէջիտիյէ 20 ղրուշան

ՍԹԱՄՊՈՒԼ ԻՋԻՒՆ

Վեր սէնէլիք . . . . . 180 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 90 »
Իւշ այլըգ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՋԻՒՆ

Բօսթա իլէ իրսալ օլունաճագլար իշիւն

Վեր սէնէլիք . . . . . 220 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 110 »

30 ԲԱՐՈ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Պէհէր սաթըրը իշիւն

1 վէ 2 վէ 3ունճի սահիֆէյէ . . 8 ղրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . 2 »

ԻԽԹԱՐ. Զանգա, Շիրբէթ վէ ու�մուրը սարրաֆիկէյէ այիա իլանաթ.
2 վէ 3ունճիւ սահիֆէյէրէ . . 6 ղրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . 4 »

Զիյատէ միւտուէթ իշիւն իլանաթա այրը իսպարիշլէր օրուր։

Մէջմուա [illegible] տարիր պէնուլէր [illegible] գապուլ օլունաճագ վէ տէրս [illegible] էվրագ իատէ օլունմայ[illegible]։

30 ԲԱՐՈ

Իտարէխանէսի վէ մաթպասսը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ Էսկի Պապը Զապթիյէ սոգաքը քէօշէսինտէ նումէրո 8տէ տիր։ — Միւտիրի կազէթա Տիդրան, Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճաքը կիսի, քեազիֆէի մէքթուպլարին տախի անդն նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր։

ԳԻՆԷԻՒԻՔ ՀԱՎԱՏԻՆ

Թուրք կազէթասընա Պէրլինէն աթիտէքի թէլէկրաֆ քէշիտէ օլունմուշ տըր։

«Տէվլէթլէր հիչ տէյիլ իսէ շիմտիլիք լօրտ Կրանվիլին Մըսըր հագգընտաքի լայէհասընա ճէվապ վերմէմէյէ գարար վերմիշլէր տիր։ Յինքի լայէհի մէզքիւրի, էվվելա Պապը Ալիյէ իրսալ օլունմուշ տըր։

«Պապը Ալի՝ տէվլէթլէրին պուգարարընա մուրթալը օլաուգտա, օլ պապտէքի ճէվապընը անլէրին էֆքարարընա թէվֆիգ իթմէք իւզրէ տուէլը միշարիլէյհիմէ միւրաճաաթ իթմիշ տիր։

«Զանն օլունտրընա կէօրէ, տէվլէթլէր՝ Մըսըրտա օլմուշ պիթմիշ իշլէր ալէյհինտէ պուլունմանընն եէրի օլմատըղընը տէրիաթը իթմէյի Պապը Ալիյէ թավսիյէ իտէճէքլէր տիր։

«Պապը Ալի՝ Ինկիլթէրրանընն նօթասընա ճէվապ վերիր վերմէզ տիկէր տէվլէթլէր տախի Պապը Ալիյէ վերէճէքլէրի նասիհաթ մէալինտէ քէնտի թարաֆլարընան ճէվապ վերէճէքլէր տիր։»

—

Զէթինեէտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Գարատաղ հիւքիւմէթի՝ տուէլը մուաղղամայա իքնճի պիր նօթա տահա իրսալ իտուպ, պունտա, թահտիրը հուտուտ միւզաքէրաթընը պօշա չէգարմըշ օլմասընան տօլայը հիւքիւմէթը Սէնիյէյի մէսուլ թուլթմուշ, վէ պապը արաղիէրին միւպատէէսի մէշրութ օլան Զէթինեէ մուգավէլէսինի տախի քէէնէլէմէէքիւն առտ իթմիշ տիր։

Քէզալիք Մաթակօշ վէ Վլատնիանին զապթընա Գարատաղլար թարաֆընան թէշէպպիւս օլունաճաղը վէ Գարատաղ հիւքիւմէթինին հուտուտ մէսէլէսի հագգընտա Պապը Ալի իլէ օլան մուխապէրաթընը գաթ իտէճէյի մէզքիւր նօթասա տէրմէեան իտիրմիշ տիր։

—

Տէյէ նէ-ալէ չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Պէրլինտէ Օսմանլը սէֆիրի Սաատուլլահ բաշա հազրէթլէրի՝ Ալէմանիա տէվլէթինին թալէպի իզզրինէ եազընտա Տէրսաատէթ չալըրընաճագ իմիշ։

Տիկէր թարաֆտան տիւնքի Էրզրումտէ տէ Սաատուլլահ բաշա հազրէթլէրի հագգընտա պէր վէճհը աթի օգունմուշ տըր։

«Շիմտի կէօրինիւշտէ Պէրլին Օսմանլը սէֆիրի Սաատուլլահ բաշա հազրէթլէրի Վիէննայա նազլ օլունաճագ տըր։ Խարիճիյէ նէզարէթի՝ միւշարէլէյհի Էսհէմ բաշա հազրէթլէրինին եէրինէ Վիէննայա Օսմանլը սէֆիրի թանին իթմէք իսթէյիր, հաթթա պու պապտէ Ավսթրիա իմբէրաթօրընն մուվաֆագաթընը տախի թալէպ իթմիշ տիր քի, չիւպհէսիզ իմբէրաթօրը միւշարիլէ յա պունա մուվաֆագաթ իտտէճէք տիր։ Պէրլինէ եէնի պիր սէֆիր նասպը ժատտէսինէ հէնուզ հիչ պիր գարար վերիլմէմիշ տիր։ Էսհէմ բաշա հազրէթլէրինին Սաատուլլահ բաշա հազրէթլէրի եէրինէ խալէֆ օլաճաղը սուրէթը զայրը ըէսմիյէտէ սեօյլէնիյօր իսէ տէ, Խարիճիյէ նէզարէթի՝ հէնուզ պու պապտէ հիչ պիր գարար վերմէմիշ օլաբընը կիպի, տէփարը տիրլօմաթիգէյէտէ տախի պունա բէք օ գառար իհթիմալ վերիլմէյօր։»

—

Թարապլուսը Ղարպտա իթալիա գէնօլօխանէսինէ հագարէթ օլունտրընա տաիր զուհուր իտէն շայիանը՝ իթալիա գէնօլօխանէսի գավազը իլէ պիր զապիթ ճիյանընտա թէսթիսատա պիր արպէտա վուգուինտէն իպարէթ օլտուղընը Վ-էր եազընօր։

—

Էրզրումմ վագասընտա թէվգիֆ օլունան պապը էշիսարն հէնուզ մահպուս պուլունարգլարը ախիրէն օլ թարաֆտան խապէր վերիլմիշ տիր։

—

Ճէպէլը Լիպնան միւթէսարրըֆը Բիւմթէմ բաշա հազրէթլէրինին իճրաի հիւքիւմէթլէրի կէլէճէք ապրիլ 23ինտէ խիթամ պուլաճաղընտան, Պապը Ալի՝ ճէպէլը Լիպնանա տաիր 1861տէ պէյնէա տիւվէլթանպիմ օլունան մուգավէլէ ահ.քեամընճա տիկէր պիր միւթէսարրըֆ ինթիխապը խուսուսընտա մէղքիր մուգավէլէյնամէյի իմզա իտէն տէվլէթլէր իլէ իթիֆաքը էֆքարը հաալ իթմէյէ մէճպուր տը։ Պունպապտէ Պապը Ալինին պիր թէպիղաթընա տէվլէթլէր թարաֆընան ինթիղար օլունույօր։

(ՍԸ-մպօ-լ)

—

Սէլանիք վէ Գօսօվա վէ Եգօտրատա էնթրիգալար իճրա իթմէքտէ օլան Ավսթրիալը մէմուրլարը հարէքէթընա նէզարէթ իթմէլերի իչիւն մահալլի հիւքիւմէթլէրինէ էվամիրը գաթիյէ իրսալ գէլընմիշ տը։

—

Շարգի Ռումէլի վերկիսինին 240·000 լիրատան 180·000 լիրայա թէնզիլի հագգընտա վիլայէթը մէղքիւրէ մէճլիսը ումումիսի թարաֆընան վերիլէն գարարընն հիւքիւմէթը Սէնիյէ ճանիպինտէն գապուլ օլունմատըղը մալիմ տիր։

Տուլունը Ռումիլիյէ մէճլիսի՝ իչպու գարարընն ատէմը գապուլի իչիւն հիւքիւմէթը Սէնիյէյէ միւրաճաաթ իթտիկինտէն, սիւֆէրաի էճնէպիյէ տախի պու հաֆթա զարֆընտա մէճլիսը ումումինին միւթէպպաթընը թէէյիտ իթմէք իչիւն խարիճիյէ նազընը Արիֆի բաշա հազրէթլէրինէ պագը թէպլիղաթը չիֆահիյէտէ պուլունմուշտար տը։

(Տախիլիյէ հուլասէսը էլէն «ՕՆ-ՈՒՖԻՅԷ ԹԷՐՋՈՒՄԱՆ օրանա)։

ԹԷԼԷԿՐԱՖ

Աէտոն Հավաս թուրֆանիսը Բարբիճընան մարպուտանը Բէրլին՝ Բեէյ-ֆլոր տը։

Լօնտրա 15 փետր.

Բարլամէնթօ պու կիւն քիւշատ օլունմուշ տը։

Ահվալը հաղբրէ հագգընտա գրալիցա թարաֆընան իյրատ օլունան նութգատա, ինկիլթէրրա հիւքիւմէթինին պիլճիմէն տէվլէթլէրլէ միւնասէպաթը տօսթանէտտէ պուլունտուղու պէյան օլունմուշ տը։

Գրալիցա՝ Մըսըր մէսէլէսինտէն պահս իթտիկի սըրատա տէմիշ տիր քի, Մըսըրտաքի ինկիլիզ աքէրի իհթիյաթընն միւսատէ իթտիկի տէրէճէտտէ քէմալը սիւրաթլա մէմնէքէթը մէղքիւրէտէն չէքիլմէքտէ օլտուղու կիպի, ինկիլթէրրա հիւքիւմէթի՝ ասայիշին պագասը իչիւն Մըսըրտա լազմ կէլէն թէտապիրը միւսաբէյի թէէմինէ պայ ու զայրէթ իտէճէք, վէ թէահհիւտաթը տուէլիյէյէ բիայէթ օլունմաշ խուսուսընը տա թահթը թէէմինէ ալաճագ տը։

Նիհայէթ գրալիցա՝ Թունատա սէրպէսթիի սէյրը սէֆանինի թէէմինէ մէմուր էվրօբա գէնքէրանսընն իճթիմաղը տա պէյան իթմիշ տիր։

Լօնտրա 16 փետր.

Մէճլիսը մէպուսանտա գրալիցանն նութգընա ճէվապէն միւշարիլէյհայա թագտիմ օլունաճագ թէշէքքիւրնամէյէ տաիր ճէրէյան իտէն միւզաքէրէ էսնասընտա Սըր Վ. Լօսրն՝ Մըսըր հիւքիւմէթինին եէնիտէն թէշքիլ ու թէնսիգի իչիւն ինկիլիզ աքէրինին մէմնէքէթը մէղքիւրէտէ իսթիխտամընը հագգը չըգարմագ իւզրէ ինկիլիզ հիւքիւմէթի՝ ասայիշին պագասը իչիւն Մըսըրտա լազմ կէլէն թէտապիրը միւսաբէյի թէէմինէ պայ ու զայրէթ իտէճէք, վէ թէահհիւտաթը տուէլիյէյէ բիայէթ օլունմաշ խուսուսընը տա թահթը թէէմինէ ալաճագ տը։

Նիհայէթ գրալիցա՝ Թունատա սէրպէսթիի սէյրը սէֆանինի թէէմինէ մէմուր էվրօբա գէնքէրանսընն իճթիմաղը տա պէյան իթմիշ տիր։

Լօնտրա 16 փետր.

Մէճլիսը մէպուսանտա գրալիցանն նութգընա ճէվապէն միւշարիլէյհայա թագտիմ օլունաճագ թէշէքքիւրնամէյէ տաիր ճէրէյան իտէն միւզաքէրէ էսնասընտա Սըր Վ. Լօսրն՝ Մըսըր հիւքիւմէթինին եէնիտէն թէշքիլ ու թէնսիգի իչիւն ինկիլիզ աքէրինին մէմնէքէթը մէղքիւրէտէ իսթիխտամընը հագգը չըգարմագ իւզրէ ինկիլիզ հիւքիւմէթի՝ ասայիշին պագասը իչիւն Մըսըրտա լազմ կէլէն թէտապիրը միւսաբէյի թէէմինէ պայ ու զայրէթ իտէճէք, վէ թէահհիւտաթը տուէլիյէյէ բիայէթ օլունմաշ խուսուսընը տա թահթը թէէմինէ ալաճագ տը։

Նիհայէթ գրալիցա՝ Թունատա սէրպէսթիի սէյրը սէֆանինի թէէմինէ մէմուր էվրօբա գէնքէրանսընն իճթիմաղը տա պէյան իթմիշ տիր։

Գէնքէ Կրանվիլին զանընճա, ինկիլթէրրանընն բէլիթիգաար՝ Ֆրանսա իլէ տիկէր պիլճիմէն տէվլէթլէրին մէնֆէհինի վէզաեէ վէ մուհաֆազա իթմէքտէ տիր։ Մամաֆիհի հիւքիւմէթի՝ պու պապտէ նէ Ֆրանսանընն վէ նէ տախի Թիւրքիանընն հիչ պիր թաստիգը ըէսմիսինէ տէսթրէս օլամամըշ տը։

Տէյէ նէ-ալէ կազէթասընընն թէէմինէն պէյանընա կէօրէ, Թունա գէնֆէրանսը՝ կէլէճէք հաֆթա միւզաքէրաթընա թէմամըյլա իհթամ վերէճէք տիր։

Մէրհում Բօխտա պէրվէճէհը աթի օգունմուշ տը։ «Բուսիա խարիճիյէ նազընը Մ. տը կիէրա՝ Բուսիա սէֆիրի Պարօն տը Մ«հրենհայմա պիր թէլէկրաֆ քէշիտէ իտէրէք, Քիլիօս պօղազընտաքի սէյրը սէֆանն չէրաիթինին Սիւնէ պօղազընտաքի սէյրը սէֆանն չէրաիթինէ միւսապիհ օլորգտա Բուսիանընն մուվաֆագաթ իտէճէկինի պէեան խլէմիշ տիր։

«Գէնքէ Գարօլի՝ կէչէն չարշէնպիհ կիւնիւ Աւսթրիա խարիճիյէ նազընը գէնքէ Գանօ.գլան պիր թէլէկրաֆ չէ.էրէ.ք, պիլճիմէ տէվլէթլէրին թունայա տաիր Պարէր լայէհասընը գապուլ իթտիքլէրինի պէյան իթմիշ տիր։

«Գէնքէրանս ճումանա էրթէսի կիւնիւ միւզաքէրաթընա խիթամ վերէճէք տիր։ Կէլէճէք.ք սալը կիւնիւ պու պապտէքի մանգալթա իմզալանաճագ տը։»

Ամինա 15 փետր.

Դրալ, գրալիցա վէ Ֆանիմարգա բրէնսէսի պու կիւն կ-ալ-ուէր նամ՝ զըրհլը.յա բաբիպէն Ֆրանսա տօնանմասընը գէմանտա իտէն ամիրալ Գէնքրատա վիզիթա վերմիշլէր տիր։

Մէղքիւր տօնանմատան Տիւկայա Թրանէն նամ սէֆինէ՝ պու կիւն Իսքէնտէրիյէյէ միւթէվճիհէն հարէքէթ իթմիշ տիր։ Մէղքիւր սէֆինէ օրատա Թէրնիսէֆինիէսինին եէրինէ գարագոլ պէքլէյէճէք.ք տիր։

Մէճլիսը մէպուսան պիւտժէ միւզաքէրաթը.յա իշթիրալ իտէյօր։ Խիլաֆիկիրան ֆրգասը՝ մէսարիֆաէ թէնգիհաթ իճրա օլունմատրգճա հէր նէվի եէնի վերկիյի բէտտա իթմէքտէ տիր։ Հիւքիւմէթին զանընճա, իճրասը թալէպ օլունան թէնգիհաթ տէվայիրը ումումիյէի իտարէնին հիւսնի ճէրէյանընա սէքթէ կէթիրէճէկինտէն, պիւտժէ՝ անճագ եէնի վերկիլէր իհտասը.յա միւվաղէնէ օլունապկէճէք.ք պիր։

Մ. Գումանտուրօսընն հայաթընան իւմիտ.քէսիլմիշ տիր։

ԱՋԳԱՅԻՆ

Տիւն Միւխթէլիթ Գօմիսիօն (խառն Մանախումբ) Բաթրիգ Ամեն. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրինին Նախագահութիւնը թահթընտա ագտը իճթիմա իտէրէք սաաթ 7տէն 10ա գառար միւզաքէրէսէ պուլընմիշ վէ հէման եալընը.ղ Մըսըր մէսէլէի միլլիյէսիյէ մէշղուլ օլմուշ տը։

Գեր. Տ. Մէսրոպով Սրբազան իյէ Արժ. Տ. Սահակ քէնդ. իճթիմաը մէղքիւրտէ հագը պուլընը.ղ, մէսէլէի մէղքիւրէ հագգընտա պաղլը մալիմաթ վերմիշլէր վէ միւթալաթ պէեան իթմիշլէր տիր։

Միւխթէլիթ գօմիսիօն՝ շիմտիյէ գառար մէվճուտ օլան բաբօրթօրը տա կէօզտէն կէչիրտիյէտէն սօնրա, սըրքի պու մէսէլէնին միւզաքէրէսինէ մէմուր պիր գօմիսիօնը մախսուս թէչքիլինի կէրէճէք չարչէնպիհ կիւնքի խառն ժողովա թէ.քլիֆ իթմէյէ գառար վերմիշ տիր։ Իչպու գօմիսիօնը մախսուս՝ գիքր օլունան բուհանլէրլէ պէրաբէր Գեր. Տ. Մկրեան Հայրը տախի ճէրզ իլէ, մէսէլէեի էյիճէ թէճգիգ իտէճէք վէ գաթիէն հալլի իչիւ. միւքէմմէլ պիր սուրէթտէ Ազգն վաբլութիւնա արզիյէ յէճէքտիր։

—

Յիւնքի կիւն Բաղէշտէն (Պիթլիս) պիր հէյէթը մէպուսէ՝ Բաթրիգ Սրբազան հազրէթլերի նէգտինէ կիտէրէք, չէհրը մէղքիւրտէն մէվրուտ պիր մէքթուպ իլէ պիր թէլէկրաֆ թէսլիմ իթմիշ տիր։ Բաղէշ Քազ. ժողովը՝ յունվար 4 թարիխի օրան մէղքիւր մէքթուպտա՝ Արսլանեան Գեր. Տ. Ներսէս վարդապետին գանըրըլըպ սէրիան Բաղէշէ կէօնտէրիլմէսինի, վէ փետրվար 2 թարիխի թէլէկրաֆտա տա առաջնորդ ինթիխապը իչիւն կէօնտէրիլէն նամզէտ ճէվէլլինտէ պիր թէպէտիւլ վագը օլմասընը բաթրիգխանէտէն թալէպ իթմէքտէ տիր։

Բաթրիգ Սրբազան հազրէթլերի՝ Գեր. Արսլանեանընն Բաղէշտէն իսթիֆա իթտիկինի վէ տիկէր պիր մահալէ Առաջնորդ ինթիխապ օլընտրընտան նիզամէն բաղէշէ կիտէմէզ օլտըղընը վէ Բաղէշլիլերին մէղքիւր ճէվապլէրէն մէղքիւր գանընճա, իճրասը թալէպ օլունան թէնգիհաթ տէվայիրը ումումիյէի իտարէնին հիւսնի ճէրէյանընա սէքթէ կէթիրէճէկինտէն, պիւտժէ՝ անճագ եէնի վերկիլէր իհտասը.յա միւվաղէնէ օլունապկէճէք.ք պիր։

Մ. Գումանտուրօսընն հայաթընան իւմիտ.քէսիլմիշ տիր։

ԱՋԳԱՅԻՆ

Տիւն Միւխթէլիթ Գօմիսիօն (խառն Մանախումբ) Բաթրիգ Ամեն. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլերինին Նախագահութիւնը թահթընտա ագտը իճթիմա իտէրէք սաաթ 7տէն 10ա գառար միւզաքէրէսէ պուլընմիշ վէ հէման եալընը.ղ Մըսըր մէսէլէի միլլիյէսիյէ մէշղուլ օլմուշ տը։

Գեր. Տ. Մէսրոպով Սրբազան իյէ Արժ. Տ. Սահակ քէնդ. իճթիմաը մէղքիւրտէ հագը պուլընը.ղ, մէսէլէի մէղքիւրէ հագգընտա պաղլը մալիմաթ վերմիշլէր վէ միւթալաթ պէեան իթմիշլէր տիր։

Միւխթէլիթ գօմիսիօն՝ շիմտիյէ գառար մէվճուտ օլան բաբօրթօրը տա կէօզտէն կէչիրտիյէտէն սօնրա, սըրքի պու մէսէլէնին միւզաքէրէսինէ մէմուր պիր գօմիսիօնը մախսուս թէչքիլինի կէրէճէք չարչէնպիհ կիւնքի խառն ժողովա թէ.քլիֆ իթմէյէ գառար վերմիշ տիր։ Իչպու գօմիսիօնը մախսուս՝ գիքր օլունան բուհանլէրլէ պէրաբէր Գեր. Տ. Մկրեան Հայրը տախի ճէրզ իլէ, մէսէլէեի էյիճէ թէճգիգ իտէճէք վէ գաթիէն հալլի իչիւ. միւքէմմէլ պիր սուրէթտէ Ազգն վաբլութիւնա արզիյէ յէճէքտիր։

—

Ֆրանսէ միւտուէթ իշիւն իլանաթա այրը իսպարիշլէր օրուր։

Մէջմուա [illegible] տարիր պէնուլէր [illegible] գապուլ օլունաճագ վէ տէրս [illegible] էվրագ իատէ օլունմայ[illegible]։

30 ԲԱՐՈ

Իտարէխանէսի վէ մաթպասսը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ Էսկի Պապը Զապթիյէ սոգաքը քէօշէսինտէ նումէրո 8տէ տիր։ — Միւտիրի կազէթա Տիդրան, Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճաքը կիսի, քեազիֆէի մէքթուպլարին տախի անդն նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր։

ԳԻՆԷԻՒԻՔ ՀԱՎԱՏԻՆ

Թուրք կազէթասընա Պէրլինէն աթիտէքի թէլէկրաֆ քէշիտէ օլունմուշ տը։

«Տէվլէթլէր հիչ տէյիլ իսէ շիմտիլիք լօրտ Կրանվիլին Մըսըր հագգընտաքի լայէհասընա ճէվապ վերմէմէյէ գարար վերմիշլէր տիր։ Յինքի լայէհի մէզքիւրի, էվվելա Պապը Ալիյէ իրսալ օլունմուշ տը։

«Պապը Ալի՝ տէվլէթլէրին պուգարարընա մուրթալը օլաուգտա, օլ պապտէքի ճէվապընը անլէրին էֆքարարընա թէվֆիգ իթմէք իւզրէ տուէլը միշարիլէյհիմէ միւրաճաաթ իթմիշ տիր։

«Զանն օլունտրընա կէօրէ, տէվլէթլէր՝ Մըսըրտա օլմուշ պիթմիշ իշլէր ալէյհինտէ պուլունմանընն եէրի օլմատըղընը տէրիաթը իթմէյի Պապը Ալիյէ թավսիյէ իտէճէքլէր տիր։

«Պապը Ալի՝ Ինկիլթէրրանընն նօթասընա ճէվապ վերիր վերմէզ տիկէր տէվլէթլէր տախի Պապը Ալիյէ վերէճէքլէրի նասիհաթ մէալինտէ քէնտի թարաֆլարընան ճէվապ վերէճէքլէր տիր։»

—

Զէթինեէտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Գարատաղ հիւքիւմէթի՝ տուէլը մուաղղամայա իքնճի պիր նօթա տահա իրսալ իտուպ, պունտա, թահտիրը հուտուտ միւզաքէրաթընը պօշա չէգարմըշ օլմասընան տօլայը հիւքիւմէթը Սէնիյէյի մէսուլ թուլթմուշ, վէ պապը արաղիէրին միւպատէէսի մէշրութ օլան Զէթինեէ մուգավէլէսինի տախի քէէնէլէմէէքիւն առտ իթմիշ տիր։

Քէզալիք Մաթակօշ վէ Վլատնիանին զապթընա Գարատաղլար թարաֆընան թէշէպպիւս օլունաճաղը վէ Գարատաղ հիւքիւմէթինին հուտուտ մէսէլէսի հագգընտա Պապը Ալի իլէ օլան մուխապէրաթընը գաթ իտէճէյի մէզքիւր նօթասա տէրմէեան իտիրմիշ տիր։

—

Տէյէ նէ-ալէ չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Պէրլինտէ Օսմանլը սէֆիրի Սաատուլլահ բաշա հազրէթլէրի՝ Ալէմանիա տէվլէթինին թալէպի իզզրինէ եազընտա Տէրսաատէթ չալըրընաճագ իմիշ։

Տիկէր թարաֆտան տիւնքի Էրզրումտէ տէ Սաատուլլահ բաշա հազրէթլէրի հագգընտա պէր վէճհը աթի օգունմուշ տը։

«Շիմտի կէօրինիւշտէ Պէրլին Օսմանլը սէֆիրի Սաատուլլահ բաշա հազրէթլէրի Վիէննայա նազլ օլունաճագ տը։ Խարիճիյէ նէզարէթի՝ միւշարէլէյհի Էսհէմ բաշա հազրէթլէրինին եէրինէ Վիէննայա Օսմանլը սէֆիրի թանին իթմէք իսթէյիր, հաթթա պու պապտէ Ավսթրիա իմբէրաթօրընն մուվաֆագաթընը տախի թալէպ իթմիշ տիր քի, չիւպհէսիզ իմբէրաթօրը միւշարիլէ յա պունա մուվաֆագաթ իտտէճէք տիր։ Պէրլինէ եէնի պիր սէֆիր նասպը ժատտէսինէ հէնուզ հիչ պիր գարար վերիլմէմիշ տիր։ Էսհէմ բաշա հազրէթլէրինին Սաատուլլահ բաշա հազրէթլէրի եէրինէ խալէֆ օլաճաղը սուրէթը զայրը ըէսմիյէտէ սեօյլէնիյօր իսէ տէ, Խարիճիյէ նէզարէթի՝ հէնուզ պու պապտէ հիչ պիր գարար վերմէմիշ օլաբընը կիպի, տէփարը տիրլօմաթիգէյէտէ տախի պունա բէք օ գառար իհթիմալ վերիլմէյօր։»

—

Թարապլուսը Ղարպտա իթալիա գէնօլօխանէսինէ հագարէթ օլունտրընա տաիր զուհուր իտէն շայիանը՝ իթալիա գէնօլօխանէսի գավազը իլէ պիր զապիթ ճիյանընտա թէսթիսատա պիր արպէտա վուգուինտէն իպարէթ օլտուղընը Վ-էր եազընօր։

—

Էրզրումմ վագասընտա թէվգիֆ օլունան պապը էշիսարն հէնուզ մահպուս պուլունարգլարը ախիրէն օլ թարաֆտան խապէր վերիլմիշ տիր։

—

Ճէպէլը Լիպնան միւթէսարրըֆը Բիւմթէմ բաշա հազրէթլէրինին իճրաի հիւքիւմէթլէրի կէլէճէք ապրիլ 23ինտէ խիթամ պուլաճաղընտան, Պապը Ալի՝ ճէպէլը Լիպնանա տաիր 1861տէ պէյնէա տիւվէլթանպիմ օլունան մուգավէլէ ահ.քեամընճա տիկէր պիր միւթէսարրըֆ ինթիխապը խուսուսընտա մէղքիր մուգավէլէյնամէյի իմզա իտէն տէվլէթլէր իլէ իթիֆաքը էֆքարը հաալ իթմէյէ մէճպուր տը։ Պունպապտէ Պապը Ալինին պիր թէպիղաթընա տէվլէթլէր թարաֆընան ինթիղար օլունույօր։

(ՍԸ-մպօ-լ)

—

Սէլանիք վէ Գօսօվա վէ Եգօտրատա էնթրիգալար իճրա իթմէքտէ օլան Ավսթրիալը մէմուրլարը հարէքէթընա նէզարէթ իթմէլերի իչիւն մահալլի հիւքիւմէթլէրինէ էվամիրը գաթիյէ իրսալ գէլընմիշ տը։

—

Շարգի Ռումէլի վերկիսինին 240·000 լիրատան 180·000 լիրայա թէնզիլի հագգընտա վիլայէթը մէղքիւրէ մէճլիսը ումումիսի թարաֆընան վերիլէն գարարընն հիւքիւմէթը Սէնիյէ ճանիպինտէն գապուլ օլունմատըղը մալիմ տիր։

Տուլունը Ռումիլիյէ մէճլիսի՝ իչպու գարարընն ատէմը գապուլի իչիւն հիւքիւմէթը Սէնիյէյէ միւրաճաաթ իթտիկինտէն, սիւֆէրաի էճնէպիյէ տախի պու հաֆթա զարֆընտա մէճլիսը ումումինին միւթէպպաթընը թէէյիտ իթմէք իչիւն խարիճիյէ նազընը Արիֆի բաշա հազրէթլէրինէ պագը թէպլիղաթը չիֆահիյէտէ պուլունմուշտար տը։

(Տախիլիյէ հուլասէսը էլէն «ՕՆ-ՈՒՖԻՅԷ ԹԷՐՋՈՒՄԱՆ օրանա)։

ԹԷԼԷԿՐԱՖ

Աէտոն Հավաս թուրֆանիսը Բարբիճընան մարպուտանը Բէրլին՝ Բեէյ-ֆլոր տը։

Լօնտրա 15 փետր.

Բարլամէնթօ պու կիւն քիւշատ օլունմուշ տը։

Ահվալը հաղբրէ հագգընտա գրալիցա թարաֆընան իյրատ օլունան նութգատա, ինկիլթէրրա հիւքիւմէթինին պիլճիմէն տէվլէթլէրլէ միւնասէպաթը տօսթանէտտէ պուլունտուղու պէյան օլունմուշ տը։

Գրալիցա՝ Մըսըր մէսէլէսինտէն պահս իթտիկի սըրատա տէմիշ տիր քի, Մըսըրտաքի ինկիլիզ աքէրի իհթիյաթընն միւսատէ իթտիկի տէրէճէտտէ քէմալը սիւրաթլա մէմնէքէթը մէղքիւրէտէն չէքիլմէքտէ օլտուղու կիպի, ինկիլթէրրա հիւքիւմէթի՝ ասայիշին պագասը իչիւն Մըսըրտա լազմ կէլէն թէտապիրը միւսաբէյի թէէմինէ պայ ու զայրէթ իտէճէք, վէ թէահհիւտաթը տուէլիյէյէ բիայէթ օլունմաշ խուսուսընը տա թահթը թէէմինէ ալաճագ տը։

Նիհայէթ գրալիցա՝ Թունատա սէրպէսթիի սէյրը սէֆանինի թէէմինէ մէմուր էվրօբա գէնքէրանսընն իճթիմաղը տա պէյան իթմիշ տիր։

Գէնքէ Կրանվիլին զանընճա, ինկիլթէրրանընն բէլիթիգաար՝ Ֆրանսա իլէ տիկէր պիլճիմէն տէվլէթլէրին մէնֆէհինի վէզաեէ վէ մուհաֆազա իթմէքտէ տիր։ Մամաֆիհի հիւքիւմէթի՝ պու պապտէ նէ Ֆրանսանընն վէ նէ տախի Թիւրքիանընն հիչ պիր թաստիգը ըէսմիսինէ տէսթրէս օլամամըշ տը։

Տէյէ նէ-ալէ կազէթասընընն թէէմինէն պէյանընա կէօրէ, Թունա գէնֆէրանսը՝ կէլէճէք.ք հաֆթա միւզաքէրաթընա թէմամըյլա իհթամ վերէճէք տիր։

Մէրհում Բօխտա պէրվէճէհը աթի օգունմուշ տը։ «Բուսիա խարիճիյէ նազընը Մ. տը կիէրա՝ Բուսիա սէֆիրի Պարօն տը Մ«հրենհայմա պիր թէլէկրաֆ քէշիտէ իտէրէք, Քիլիօս պօղազընտաքի սէյրը սէֆանն չէրաիթինին Սիւնէ պօղազընտաքի սէյրը սէֆանն չէրաիթինէ միւսապիհ օլորգտա Բուսիանընն մուվաֆագաթ իտէճէկինի պէեան խլէմիշ տիր։

«Գէնքէ Գարօլի՝ կէչէն չարշէնպիհ կիւնիւ Աւսթրիա խարիճիյէ նազընը գէնքէ Գանօ.գլան պիր թէլէկրաֆ չէ.էրէ.ք, պիլճիմէ տէվլէթլէրին թունայա տաիր Պարէր լայէհասընը գապուլ իթտիքլէրինի պէյան իթմիշ տիր։

«Գէնքէրանս ճումանա էրթէսի կիւնիւ միւզաքէրաթընա խիթամ վերէճէք տիր։ Կէլէճէք.ք սալը կիւնիւ պու պապտէքի մանգալթա իմզալանաճագ տը։»

Ամինա 15 փետր.

Դրալ, գրալիցա վէ Ֆանիմարգա բրէնսէսի պու կիւն կ-ալ-ուէր նամ՝ զըրհլը.յա բաբիպէն Ֆրանսա տօնանմասընը գէմանտա իտէն ամիրալ Գէնքրատա վիզիթա վերմիշլէր տիր։

Մէղքիւր տօնանմատան Տիւկայա Թրանէն նամ սէֆինէ՝ պու կիւն Իսքէնտէրիյէյէ միւթէվճիհէն հարէքէթ իթմիշ տիր։ Մէղքիւր սէֆինէ օրատա Թէրնիսէֆինիէսինին եէրինէ գարագոլ պէքլէյէճէք.ք տիր։

Մէճլիսը մէպուսան պիւտժէ միւզաքէրաթը.յա իշթիրալ իտէյօր։ Խիլաֆիկիրան ֆրգասը՝ մէսարիֆաէ թէնգիհաթ իճրա օլունմատրգճա հէր նէվի եէնի վերկիյի բէտտա իթմէքտէ տիր։ Հիւքիւմէթին զանընճա, իճրասը թալէպ օլունան թէնգիհաթ տէվայիրը ումումիյէի իտարէնին հիւսնի ճէրէյանընա սէքթէ կէթիրէճէկինտէն, պիւտժէ՝ անճագ եէնի վերկիլէր իհտասը.յա միւվաղէնէ օլունապկէճէք.ք պիր։

Մ. Գումանտուրօսընն հայաթընան իւմիտ.քէսիլմիշ տիր։

ԱՋԳԱՅԻՆ

Տիւն Միւխթէլիթ Գօմիսիօն (խառն Մանախումբ) Բաթրիգ Ամեն. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլերինին Նախագահութիւնը թահթընտա ագտը իճթիմա իտէրէք սաաթ 7տէն 10ա գառար միւզաքէրէսէ պուլընմիշ վէ հէման եալընը.ղ Մըսըր մէսէլէի միլլիյէսիյէ մէշղուլ օլմուշ տը։

Գեր. Տ. Մէսրոպով Սրբազան իյէ Արժ. Տ. Սահակ քէնդ. իճթիմաը մէղքիւրտէ հագը պուլընը.ղ, մէսէլէի մէղքիւրէ հագգընտա պաղլը մալիմաթ վերմիշլէր վէ միւթալաթ պէեան իթմիշլէր տիր։

Միւխթէլիթ գօմիսիօն՝ շիմտիյէ գառար մէվճուտ օլան բաբօրթօրը տա կէօզտէն կէչիրտիյէտէն սօնրա, սըրքի պու մէսէլէնին միւզաքէրէսինէ մէմուր պիր գօմիսիօնը մախսուս թէչքիլինի կէրէճէք չարչէնպիհ կիւնքի խառն ժողովա թէ.քլիֆ իթմէյէ գառար վերմիշ տիր։ Իչպու գօմիսիօնը մախսուս՝ գիքր օլունան բուհանլէրլէ պէրաբէր Գեր. Տ. Մկրեան Հայրը տախի ճէրզ իլէ, մէսէլէեի էյիճէ թէճգիգ իտէճէք վէ գաթիէն հալլի իչիւ. միւքէմմէլ պիր սուրէթտէ Ազգն վաբլութիւնա արզիյէ յէճէքտիր։

—

Ֆրանսէ միւտուէթ իշիւն ի

ՀԱԼԸ ՀԱՋԸՐ

Ֆրանսատա, ատէթա պիր էպէտիլիք բէնկի քէպ իթմէքտէ օլան պուհրանը վիւքէլա, հալէա թէքմիլ հիւքմիւնիւ իճրա էյլէմէքտէ տիր։

Պու հաֆթա զարֆընտա պիր վիւքէլա տահա տիւչտիւ։

Ֆրանսատա, ճիւմհուրիյէթ եսքիտիքճէ տահա զիյատէ թագվիյէթ պուլուպ, իտարէի հիւքիւմէթ տախի տահա զիյատէ սաղլամ պիր թէմել իւզէրինէ իսկնա օրունճագ իքէն, կէթտիքճէ հէյկէթի վիւքէլաբրն էսմիրիւ գէսսալմագտա օլմասը, պունուն մուզայիրինի իսպաթ իթմէքտէ տիր կիպի կէօրիւնէճէյինտէն, պու հալ Ֆրանսատա օլան պիթիւն ալէմին նէ գատար թէէսսիֆինի մուճիպ օլա ազ տրը։

Էկէր իչէր պէօյլէ տէվամ իտէր իսէ, Ֆրանսանըն կէրէք տախիլտէ վէ կէրէք խարիճտէ, նուֆուզ ու թէէսիրի կիւն պէ կիւն ինգրազ պուլմատա տէվամ իտիպ, խարիճտէ Ֆրանսանըն տիւչմէնլէրի վէ տախիլտէ տէ ճիւմհուրիյէթին տիւչմէնլէրի եավաշ եավաշ հիւքմէրինի արթրաճագլար, վէ պունլարըն իչինէ տէ գաղչը գօյամագ գուվվէթի պիր վիւքէլանըն վիճուտէ կէչճէճյինէ արթրգ իւմիտ գարմատրընտա, պու ալիճինապ միլլէթին գատր ու հայսիյէթի վէ էհէմմիյէթի տէ, սահիհէն քէնտի եիւքսէք մէվգըսընը զայլ իտէճէք տիր տէյի կէօրիւնիր։

Ցիվարա եարբչորրըմըզ օլան ատի պիր պէյանտամէ բարչասընընը, օլ ուրու ճիւմհուրիյէթի պուտէրճէճտէ ալթ իւսթ իտիպ, իչի հաֆթա զարֆընտա իչի վիւքէլա տէվիրմէյէ միւգթէտիր օլտուղընը կէօրէնէր, պու ճիւմհուրիյէթին մանէվի գուվվէթի իւզէրինէ արթրգ նէ տերէճէյտէք էմին օլապիլիրլեր, վէ մանաղլամ, պիր թարաֆտա սիւլհը պիր արպէտա զուհուր իթտիյինտէ, անընը լայրդը սուրէթտէ կէօյիւս վէրիպ տայանապիլէճէյինէ հեր քէսի թէէմին իթմէք գապիլ օլապիլէճէ՞ք մի տիր։

Ֆագաթ Ֆրանսա ճիւմհուրիյէթի սահիհէն գօրգուլաճագ տերէճէտէ զայի՞ֆ մի տիր։

Խա՛յր Ֆրանսատա արթրգ ճիւմհուրիյէթտէն պաշգա պիր ուսուլի իտարէ գապիլ տէյիլ տիր։ Վէ էկէր պիր ապա, մուվագգաթ սուրէթտէ պու ճիւմհուրիյէթին տէվրիլմէսի գապիլ օլա պիլէ, անը տէվրի՛նլէր, ճիւմհուրիյէթին խարիճի վէ տախիլի տիչմէնլէրի օլմայրդ, իլլա պիզգաթքէնտի թարաֆտարլարը օլաճագտրը։

Զիւնքի պունլար, նէ սէլամէթի ումումիյէ իչին քէնտի ֆըրգա իտտաալարը ֆէտտա իթմէքլիյի պիլիէօրլար, վէ նէ տէ քէնտի գուվվէթլէրի իւզէրինէ էմնիյէթլէրի պուլունան պիր իտարէ կիպի պիր ճէվհէր կէօսթէրիյօրլար։

Խարիճի օլիթիգատա կէօսթէրտիքլերի թէրէտտիւտի հալիլէ, Մըսրը վագասընտան տօլայը Ֆրանսանըն Նուֆուզ ու թէէսսիրինի ներէլէրէ էնտիրտիքլերի մալիմ տիր։

Ցախիրի բօլիթիգալարընընը օն տերէճէտէ զաաֆընը կէօսթէրմէք իչին տախի, սըդ սըդ վիւքէլա թէպէտտիւլլերի աղ կէլիյօր կիպի։ պիր տէ Բրէնս Նաբօլէոնուն գուրու պիր պէյանանամէսի իլէ պու տերէճէտէ այթ իւսթ օլմալարը էքսիդ գալմըշ իմիշ։

Բրէնսը միւշարիլէ յհին թէվգըֆը, բօլիթիգաճա պէօյիւք պիր քիչիւքլիգ իտի։ Անընի մահֆէմի թարաֆընտան տավաեա չէքիլճէճէք պիր սէպէպ պուլունմատրը իչին սերպէսթ սալը վերիլմէսի, հիւքիւմէթին, ինտէլգանուն տախի քիչիւք տիւշմէսինէ սէպէպ օլմուշ տրը։

Հէր նէ տէնիր իսէ տէնսին, Ֆրանսանըն տօսթլարը, անընի միւթանթան սուրէթտէ թէէսսիս իյլէմիշ օլտուղու իչինճիւ ճիւմհուրիյէթինի պունտան տահա զիյատէ գուվվէթլի վէ թէէսսիրլի պիր հալտէ կէօրմէք արզուսընտա պուլունմագտա իտիլէր։

* *

Թունա մէսէլէսի իւզէրինէ Լօնտրատա թէճէմմիւ իտէն գօնֆէրանս, ալէմի բօլիթիգանընն նազար ու տիգգաթընը պիր ադա Սէն ըրմաղընտան թամիզ չայը իւզէրինէ չէվիրտիլէր։

Մէսէլէնին հաթթը զաթինտէ բօլիթիգաճա պէօյիւք պիր էհէմմիյէթի պուլունմամագտա իսէ տէ, հէնուզ քէնտի պաշլարընա տօղրու եիւրիւմէյէ պիլէ թէքմիլ իգթիտարլարը պուլունմայան պաղը ուֆագ հիւքիւմէթլերին, պէօյիւք տէվլէթլեր իլէ պէրաբէր իրտէ օյնամագ հավվէսինտէ պուլունմալարը իլէ, պու մէսէլէ տախի պիր տերէճէյէտէք եապանա աթըլմայաճագ դատար պիր էհէմմիյէթ քէսպ իթմիշ սաեըլրեօր։

Թունա սէվահիլինին աշաղըքի ֆագաթ միհիմմ դըսմընա սահիպ պուլունան Ռումանիա վէ Սըրպիա գրալըգլարը, վէ Պուլկարիթան իմարէթի, քէնտի միլքճէ հուգուգլարընտան զիյատէ, պէօյիւք տէվլէթլեր իլէ պիր մէճլիսատ աղա պուլունարագ քէնտի մէվզըլարը էհէմմիյէթինի արթրմագ սէվտասը իլէ, մէգքիւր գօնֆէրանսա թէքմիլ աղալրգ հուգուգը իլէ տախիլ օլմայա չալըշըօրլար։ Հաթթա օ սրֆաթլար գօնֆէրանսա գապալ օլունմատըգլարը իչին բրօթէսթօլար թագտիմ իթմէսէ պիլէ չըգըշըրլար։

Պագալըմսիսնիլիւճունա թագրարագ թագտիմ իտիլէմէյէն պու բրօթէսթօլարըն նէ տերէճէսէտէք հիւքմիլերի պուլունապիլէճէք տիր։

Պու տա մէրագ իտիլէճէք պիր շէյ ատտ իտիլ պիլիր։

Անճագ, Պուլկարիսթան միւսթագիլ պիր հիւքիւմէթ օլմայրդ, տեվվէթը Ալիյէնին մնյեթինտ (վասալ) պիր Պէյլիք, պիր իմարէթ պուլունտուղընտան, հեր նէ գատար միւսթագիլլիք բէնկի կէօսթէրմէք իչին հիչ տէյիլ իսէ տօղրուտան տօղրու գօնֆէրանսը մէգքիւր իլէ մուհապէրէ օլսուն կիրիշմէք իսթէտի իսէ տէ, պու բէնկին պագամ չըգմըշ օլտուղու քէնտիսինէ խապէր վերիլիպ, էկէր պիր ֆիգատէսի վար իսէ, տէվլէթը Ալիյէնին Լօնտրա սէֆիրի պուլունան Միւղիրիւս բաշա հազրէթլերի հիմմէթի իլէ թագտիմ պույուրապիլէճէյի քէնտիսինէ իխթար օլունտու։

Ռումանիա վէ Սըրպիա իսէ, անճագ ֆիգատէի մէրամ վէ իսթիշարէ իտտէպիրմէք հուգուգու իլէ գօնֆէրանսա գապալ օլունուպ, բէյ վէ գարարլարտա հիսսէլէրի պուլունմայաճագ տրը։

Վէ էլհասընը պէօյիւքլիք սէվտասը իլէ օլ գատար թէլաշընն լիւզումու պուլունմատրը, մէգքիւր քիչիւք գօնշուլարրմըզ, քիպարճա իխթար օլունտու։

* *

Մըսրըն ահվալինէ կէլինճէ, էլան մէմալիքի մէգքիւրէտէ պուլունան 12,000 նէֆէր ինկիլիզ սասքիրինին բէյտէրբէյ ինկիլթէրրայա ավտէթ իտէճէքլերի վագթի եագլաշմըշ օլտուղու կէօրիւմէքտէ տիր։ Հաթթա պիր զաֆլէտէ պունլարըն նըսֆը պիրտէն կէրի չադրըլճաղը սա սէյլէնիյօր։

Նասըլ քի օգույանլարըմըզա մալիմ տիր։ զաթէն ինկիլիզ սասքիրինին Մըսրրտա գալճաղը էֆքեարընա գէրրէ գատար հիսէտար պուլունմայրդ, էր եա կեճ, պունլարըն Մըսրրը թէքրարէն հիմայէյի Օսմանիյէ թահթընտա օլարագ Մըսրրրըլարա թէրք իտիպ ինկիլթէրրաեա ավտէթ իտէճէքլերինի պէէան վէ իտտաա իթմէքտէ իտիք։

Իմտի պու հալին վուգուճի պիզիմ իչին թագիսթը մալահաթ նէթիճէսի օլուպ, անճագ, ինկիլիզլերին բէյ վէ բօլիթիգասընա մուղայիր օլարագ մահէլի մէգպուրատա տուրմասեա մէճպուրատա օլաճագլարընա իհթիմալ կէօսթէրէպիլէճէք տայիր տրը վուգուճա պիր շիպահէնին տէ քեամիլէն միւնտէֆի եախօտ ասրրը օլտուղլարը իսպաթը իչին, պիր ան էվվէլ մէմալիքի մէգքիւրէտէն տիշարը չըգմալարընը կէօրմէք արզուսունտայրդ։

Սուտանըն ահվալի իսէ, սօն կինիրէտէ պիր աղ գիատէճէ աղբրրդ կէօսթէրմէքտէ տիր տէնիյօր։

Ասլապի իսեանընն նէթիճէսի օյան իչպու Մէհմի, եանի եանճը բէյդամպէր իսեանը, չիմտիյէ տէկին Մըսրը սասքիրի մարիֆէթի իլէ պասթըրըլմասը։

Մըսրրն թա իչէրիսէրինտէ, վէ մուամէլաթը սասքիրիյէեէ պէօյիւք կիճիլիքլեր վերէն եօգարքի Մըսրրն մէգքիւր զըթասընտա, Ասլապի իսեանը հէնկեամընտա հիւքմ իտէն ումումի գարըշըգլարդ վէ իտտաէսիզլիք, եանճը բէյդամպէրին իչպու գանը սերկիսէշթինէ կէնիշ կէնիշ մէյտան վերտիլեր, վէ իչ թագիսթը իլէ աղը։

Շիմտի իսեանը մէգքիւրու պասթըրմագ, վէ պաղը չէհիրլերտէ մուհասէրէ հալինտէ պուլունան Մըսրը սասքիրինի գուրթարմագ իչին, օրալարտա հարէքէթի սասքիրիյէ թայեին օլունան Մըսրը օրտուսու, միմքին մէրթէպէ գուվվէթլէյթիրիլա, մըգտարը 6000 նէֆէրէ իպլաղ օլունմուշ տրը։ Վէ հարէքէթի սասքիրիյէյի միմքին գըլաճագ հավալար տախի եագլաշմագտա օլուպ, մէգքիւր օրտույա մուավէնէթ եանի գօմանտա իտճէք օլան ինկիլիզ զապթանը տախի, փետրվարրն ալաֆրանկա ցինտէ Գահիրէտէն եօլա չըգտըլար։

Իմտի ալ վագթտան, Ռուտան իւզէրինէ տախի միհիմմ խապէրլէր ալընճագ տրը։

Էօյլէ մէմուլ օլունուր քի, ինկիլիզ գօմանտանլարը, միթթարքի օլտուգլարը մէհարէթի սասքիրիյէլերի սայէսինտէ, Մըսրը օրտուսունա եիւգաղարթ տըրարագ, սէատէթի հալի իչինտէ պէտպախթ վէ սէֆիլ օլան Մըսրը իւլքէսինի պու սօն պէկիյէտէն տախի գուրթարմաեա մուվֆիգ օլաճագլար տրը։

ՃԻԶՈՒԻԹԱԼԷԶ ՄԱՍԻՍ

Լագըրտը իթմէնին եօլընը պիլմէզսէն, պարի սուս օլմանը՞ն տա մը եօլընը պիլմէզսէն գաիտէսինէ բիայէթ իթմէյերէք Մ-Ն-Ի էվվելքի կիւն եինէ պիղէ պիր թագըմ սայմա սարան ճէվապլար վերմիշ տիր։

Այվազէանընն չօճուգլարրա պէ-

ՀԱԼԸ ՀԱՋԸՐ

Ֆրանսատա, ատէթա պիր էպէտիլիք բէնկի քէպ իթմէքտէ օլան պուհրանը վիւքէլա, հալէա թէքմիլ հիւքմիւնիւ իճրա էյլէմէքտէ տիր։

Պու հաֆթա զարֆընտա պիր վիւքէլա տահա տիւչտիւ։

Ֆրանսատա, ճիւմհուրիյէթ եսքիտիքճէ տահա զիյատէ թագվիյէթ պուլուպ, իտարէի հիւքիւմէթ տախի տահա զիյատէ սաղլամ պիր թէմել իւզէրինէ խանա օրունճագ իքէն, կէթտիքճէ հէյկէթի վիւքէլաբրն էսմիրիւ գէսսալմագտա օլմասը, պունուն մուզայիրինի իսպաթ իթմէքտէ տիր կիպի կէօրիւնէճէյինտէն, պու հալ Ֆրանսատա օլան պիթիւն ալէմին նէ գատար թէէսսիֆինի մուճիպ օլա ազ տրը։

Էկէր իչէր պէօյլէ տէվամ իտէր իսէ, Ֆրանսանըն կէրէք տախիլտէ վէ կէրէք խարիճտէ, նուֆուզ ու թէէսիրի կիւն պէ կիւն ինգրազ պուլմատա տէվամ իտիպ, խարիճտէ Ֆրանսանըն տիւչմէնլէրի վէ տախիլտէ տէ ճիւմհուրիյէթին տիւչմէնլէրի եավաշ եավաշ հիւքմէրինի արթրաճագլար, վէ պունլարըն իչինէ տէ գաղչը գօյամագ գուվվէթի պիր վիւքէլանըն վիճուտէ կէչճէճյինէ արթրգ իւմիտ գարմատրընտա, պու ալիճինապ միլլէթին գատր ու հայսիյէթի վէ էհէմմիյէթի տէ, սահիհէն քէնտի եիւքսէք մէվգըսընը զայլ իտէճէք տիր տէյի կէօրիւնիր։

Ցիվարա եարբչորրըմըզ օլան ատի պիր պէյանտամէ բարչասընընը, օլ ուրու ճիւմհուրիյէթի պուտէրճէճտէ ալթ իւսթ իտիպ, իչի հաֆթա զարֆընտա իչի վիւքէլա տէվիրմէյէ միւգթէտիր օլտուղընը կէօրէնէր, պու ճիւմհուրիյէթին մանէվի գուվվէթի իւզէրինէ արթրգ նէ տերէճէյտէք էմին օլապիլիրլեր, վէ մանաղլամ, պիր թարաֆտա սիւլհը պիր արպէտա զուհուր իթտիյինտէ, անընը լայրդը սուրէթտէ կէօյիւս վէրիպ տայանապիլէճէյինէ հեր քէսի թէէմին իթմէք գապիլ օլապիլէճէ՞ք մի տիր։

Ֆագաթ Ֆրանսա ճիւմհուրիյէթի սահիհէն գօրգուլաճագ տերէճէտէ զայի՞ֆ մի տիր։

Խա՛յր Ֆրանսատա արթրգ ճիւմհուրիյէթտէն պաշգա պիր ուսուլի իտարէ գապիլ տէյիլ տիր։ Վէ էկէր պիր ապա, մուվագգաթ սուրէթտէ պու ճիւմհուրիյէթին տէվրիլմէսի գապիլ օլա պիլէ, անը տէվրի՛նլէր, ճիւմհուրիյէթին խարիճի վէ տախիլի տիչմէնլէրի օլմայրդ, իլլա պիզգաթքէնտի թարաֆտարլարը օլաճագտրը։

Զիւնքի պունլար, նէ սէլամէթի ումումիյէ իչին քէնտի ֆըրգա իտտաալարը ֆէտտա իթմէքլիյի պիլիէօրլար, վէ նէ տէ քէնտի գուվվէթլէրի իւզէրինէ էմնիյէթլէրի պուլունան պիր իտարէ կիպի պիր ճէվհէր կէօսթէրիյօրլար։

Խարիճի օլիթիգատա կէօսթէրտիքլերի թէրէտտիւտի հալիլէ, Մըսրը վագասընտան տօղրը Ֆրանսանըն Նուֆուզ ու թէէսսիրինի ներէլէրէ էնտիրտիքլերի մալիմ տիր։

Ցախիրի բօլիթիգալարընընը օն տերէճէտէ զաաֆընը կէօսթէրմէք իչին տախի, սըդ սըդ վիւքէլա թէպէտտիւլլերի աղ կէլիյօր կիպի։ պիր տէ Բրէնս Նաբօլէոնուն գուրու պիր պէյանանամէսի իլէ պու տերէճէտէ այթ իւսթ օլմալարը էքսիդ գալմըշ իմիշ։

Բրէնսը միւշարիլէ յհին թէվգըֆը, բօլիթիգաճա պէօյիւք պիր քիչիւքլիգ իտի։ Անընի մահֆէմի թարաֆընտան տավաեա չէքիլճէճէք պիր սէպէպ պուլունմատրը իչին սերպէսթ սալը վերիլմէսի, հիւքիւմէթին, ինտէլգանուն տախի քիչիւք տիւշմէսինէ սէպէպ օլմուշ տրը։

Հէր նէ տէնիր իսէ տէնսին, Ֆրանսանըն տօսթլարը, անընի միւթանթան սուրէթտէ թէէսսիս իյլէմիշ օլտուղու իչինճիւ ճիւմհուրիյէթինի պունտան տահա զիյատէ գուվվէթլի վէ թէէսսիրլի պիր հալտէ կէօրմէք արզուսընտա պուլունմագտա իտիլէր։

* *

Թունա մէսէլէսի իւզէրինէ Լօնտրատա թէճէմմիւ իտէն գօնֆէրանս, ալէմի բօլիթիգանընն նազար ու տիգգաթընը պիր ադա Սէն ըրմաղընտան թամիզ չայը իւզէրինէ չէվիրտիլէր։

Մէսէլէնին հաթթը զաթինտէ բօլիթիգաճա պէօյիւք պիր էհէմմիյէթի պուլունմամագտա իսէ տէ, հէնուզ քէնտի պաշլարընա տօղրու եիւրիւմէյէ պիլէ թէքմիլ իգթիտարլարը պուլունմայան պաղը ուֆագ հիւքիւմէթլերին, պէօյիւք տէվլէթլեր իլէ պէրաբէր իրտէ օյնամագ հավվէսինտէ պուլունմալարը իլէ, պու մէսէլէ տախի պիր տերէճէյէտէք եապանա աթըլմայաճագ դատար պիր էհէմմիյէթ քէսպ իթմիշ սաեըլրեօր։

Թունա սէվահիլինին աշաղըքի ֆագաթ միհիմմ դըսմընա սահիպ պուլունան Ռումանիա վէ Սըրպիա գրալըգլարը, վէ Պուլկարիթան իմարէթի, քէնտի միլքճէ հուգուգլարընտան զիյատէ, պէօյիւք տէվլէթլեր իլէ պիր մէճլիսատ աղա պուլունարագ քէնտի մէվզըլարը էհէմմիյէթինի արթրմագ սէվտասը իլէ, մէգքիւր գօնֆէրանսա թէքմիլ աղալրգ հուգուգը իլէ տախիլ օլմայա չալըշըօրլար։ Հաթթա օ սրֆաթլար գօնֆէրանսա գապալ օլունմատըգլարը իչին բրօթէսթօլար թագտիմ իթմէսէ պիլէ չըգըշըրլար։

Պագալըմսիսնիլիւճունա թագրարագ թագտիմ իտիլէմէյէն պու բրօթէսթօլարըն նէ տերէճէսէտէք հիւքմիլերի պուլունապիլէճէք տիր։

Սուտանըն ահվալի իսէ, սօն կինիրէտէ պիր աղ գիատէճէ աղբրրդ կէօսթէրմէքտէ տիր տէնիյօր։

Ասլապի իսեանընն նէթիճէսի օյան իչպու Մէհմի, եանի եանճը բէյդամպէր իսեանը, չիմտիյէ տէկին Մըսրը սասքիրի մարիֆէթի իլէ պասթըրըլմասը։

Մըսրրն թա իչէրիսէրինտէ, վէ մուամէլաթը սասքիրիյէեէ պէօյիւք կիճիլիքլեր վերէն եօգարքի Մըսրրն մէգքիւր զըթասընտա, Ասլապի իսեանը հէնկեամընտա հիւքմ իտէն ումումի գարըշըգլարդ վէ իտտաէսիզլիք, եանճը բէյդամպէրին իչպու գանը սերկիսէշթինէ կէնիշ կէնիշ մէյտան վերտիլեր, վէ իչ թագիսթը իլէ աղը։

Շիմտի իսեանը մէգքիւրու պասթըրմագ, վէ պաղը չէհիրլերտէ մուհասէրէ հալինտէ պուլունան Մըսրը սասքիրինի գուրթարմագ իչին, օրալարտա հարէքէթի սասքիրիյէ թայեին օլունան Մըսրը օրտուսու, միմքին մէրթէպէ գուվվէթլէյթիրիլա, մըգտարը 6000 նէֆէրէ իպլաղ օլունմուշ տրը։ Վէ հարէքէթի սասքիրիյէյի միմքին գըլաճագ հավալար տախի եագլաշմագտա օլուպ, մէգքիւր օրտույա մուավէնէթ եանի գօմանտա իտճէք օլան ինկիլիզ զապթանը տախի, փետրվարրն ալաֆրանկա ցինտէ Գահիրէտէն եօլա չըգտըլար։

Իմտի ալ վագթտան, Ռուտան իւզէրինէ տախի միհիմմ խապէրլէր ալընճագ տրը։

Էօյլէ մէմուլ օլունուր քի, ինկիլիզ գօմանտանլարը, միթթարքի օլտուգլարը մէհարէթի սասքիրիյէլերի սայէսինտէ, Մըսրը օրտուսունա եիւգաղարթ տըրարագ, սէատէթի հալի իչինտէ պէտպախթ վէ սէֆիլ օլան Մըսրը իւլքէսինի պու սօն պէկիյէտէն տախի գուրթարմաեա մուվֆիգ օլաճագլար տրը։

ՃԻԶՈՒԻԹԱԼԷԶ ՄԱՍԻՍ

Լագըրտը իթմէնին եօլընը պիլմէզսէն, պարի սուս օլմանը՞ն տա մը եօլընը պիլմէզսէն գաիտէսինէ բիայէթ իթմէյերէք Մ-Ն-Ի էվվելքի կիւն եինէ պիղէ պիր թագըմ սայմա սարան ճէվապլար վերմիշ տիր։

Այվազէանընն չօճուգլարրա պէ-

ԷՍՐԱՐԸ ԱՇԳ

ԷՄԷՐԸ

Գ. ԼԻՄՈՆՃԵԱՆ

Բ.

ԵԱՆԸԼԱՆ ԱՇԳ ՎԷ ԵԱՆԸԼՄԱՅԱՆ ԱՇԳ

(1644 Ն-ԴԷՐՈՒՆ ԳԷԼՄ)

—Նէ՞· քէնտինի զոր իլէ պէնի սէվմէյէ ալընթրրմագ վատի իլէ պէնի ալտաթմա՞գ մը իսթէյօրսը· պու թարզ մէրհամէթինէ իհթիյաճմըմ օգտրը։ Էկէր պիր կիւն, էաքի ադ ու սէվտա պաղչէմիզէ ադագ պասաճագ օլուր իսէն, անտէն պիր չիչէք տէմէթի ատնատրպ մէզարըմզն իւզէրինէ վագ իթմէքլիյին պէնիմ իչիւն քեաֆի տիր։ Բալֆ Միլրրընն, պէտալաթ մաշուգընընն տրթրզ պունտան պաշգա պիր շէյ իհթիյաճը գալմատը։

—Բա՛լֆ· վալիտէնի տիչիւն · · · ։

Սախթէ Բալֆ Միլրը, հէնուզ այաղա գալգմըշ օրմատրդը հալտէ, էլինի կէօյիւնէ սօգուպ, իչինտէ Հէլէնին պիր թուճամ ատը պուլունան ուֆաճրզ կիւմիշ գութայու, վէ բարմաղընտաքի մալիմ օլան եիւղիյի, չըգաբրպ Հէլէնին այագլարը էօնիւնէ վագ իյլէպի· վէ պատէհու այաղա գալգրպ, վէ իհթիրամաթլա էյիլիպ Հէլէնի սէլամլաշտրգտան սօնրա, պիր հիտէթէլ օտա գաբուսունտան տիրարը չըգրպ զայդ օլաու։

Սօղագ գաբուսունուն գաբանմասը սէպի իչիսիլիքտէ, Հէլէն Հուայթբրզ Մօրտաունթրը չըղրրրզ, տէրհալ Բալֆին վալիտէսինի, կիսիպ կէթիրմէյէ սէվգ իյլէպի, վէ քէնտիսի տախի, եիւղիս իւզէրինէ սէսիրէ գարանրպ աղլամագա պաշլատը։

Ապա պագալըմ տալը սէֆիլ Բալֆ Միլրրն սէֆիլ մաշուգասը աղա՛, կէօզ կաշլարրն՝ ձէնապը Հագգրն հուզուրունա չըգրպ, Անընի մէրհամէթինի թաՀրիք իտէճէքլեր տիր տէյի կէօրիւնիր։

Գ.

ՏԷՆԻԶ ԳՈՒՐՍԱՆԼԱՐԸ

Իքինճի ճօրճ գըրալընն սալթանաթը հէնկեամընտա, Ինկիլթէրրա բայիթախթընը քէնտիլէրէ պիր մէգքեան իհթիյաճ օլան պիր թագըմ խըրսըզ վէ հայլազ չիրքէթլերի կէրէյի կիսի մէյտան պուլմուշ օլուպ, չիմտիքինէ նիսպէթէն մրգտարլարը բէք ադ օլան բօլիս մէմուրլարընընն, պուտնլարընն էլինտէն չէքմէտիքլերի սէրէնճամ գալմամագտա իտի։

Մէգքիւր չիրքէթլերին, սայիր թիճարէթ չիրքէթլերի կիսի, քէնտիլերէ մախսուս պիրէր տէ նամարը պուլունուպ, պիրիսիրլերինտէն այը իճրայի սանաթ իթմէքտէ իտիլեր իսէ տէ, պագէն, պէօյիւք իճրաաթլար իչիւն պիրիսիրլերինէ մուավէնէթ իթմէյերի տէ էմմալրզ պիր շէյ տէյիլ իտի։

Գլաք Տօկս, եանի Դ-ր Բելբեր թասիր օլունան խըրսըզ չիրքէթի, քէսպի չէօհրէթ իթմիշ օլան սընրֆտան պուլունուպ, պունուն ադալարը, ախզուրիթալարընն բէվիրինէ կէօրէ, կէրէք գարատա վէ կէրէք տէնիզտէ քէնտի իչիւրզարլըգլարընը իճրա իյլէմէքտէ, վէ հեր թարաֆտա «Հենոչ-ը» աշմը օլտուգլարընտան, Ներէտ քեարը պիր տիպուրիթա պուլունտրզընը խասիր արմագտա· վէ տրթրզ տէնիզ իւզէրինտէ մի եօգատ գարատա մը, քէնտի սանաթլարը իճրասընա լիւզում կէօրիլտիյինտէ տալա թէմսիլլիք իթմէյերէք իչ կէօրմէքտէ իտիլեր։

Պու չիրքէթին բէյիսի, քէնտի «Հենոչ-ը» իլէ Նիզամը սուրէթտէ մէքթուպպաճագտա, վէ օնա կէօրէ չիրքէթին իչէրինի սըրայա գօյուպ, լաղրմ կէլէն սէվգ գօլարընը թէտարիք իթմէքտէ, վէ չիրքէթի կիւնտէն կիւնէ իլերու կէօթիւրմէքտէ իտի։

Պու ճիւմլէ իլէ, հէր սախուրիթանընն քէսատ վագթլարը օլտուղու կիպի, տիկեր չիրքէթլեր վագթի վագթի նատրլ իչիսկ գալըբլար իտի իսէ, Գլաք Տօկս չիրքէթինին տախի տալա իչիսկ գալարգլարը վագթլար տա օլմագ տէյիլ իտի։

Իյթէ պու եօլտա քէսատ պրրալարտան պիրիսի տէ, հիքեայէմիպին պաշլանկրձը թարիսի օլան 1745 սէնէսի նոյեմբեր այը իտի։

Մէգքիւր նոյեմբեր այը իսթիտալարընտա, կէրէք տէնիզտէ վէ կէրէք գարատա, «Հ-ՈՒԼԷ» ատն տերէճէյէ վարըպ, սէնէնին էն սօուգ վէ էն սըգըլճագ մէգքիւր այընտա, չիրքէթին աղալարընա հիչ տէյիլ իսէ պիր ճէպ խարճլրզը վէ պիր չարագ բարաը օլսուն չըգարապիլմէք իչիւն, ուֆագ քեարլարա տա գանանաթ իթմէյէ մէճպուրիյէթ հասրը օլտու։

Իմտի էօթէ պէրու պաղը ուֆագ թէֆէք սէվգ գօլարը թէտարիք իտիլիպ, սօյուլաճագ պիր գաշ տիւքքեան վէ խանէլերին խարիթալարը մէգքիւր գօլարա թէվգի օլունտու։

Իճմալա տախիլ օլան խանէ վէ տիւքքեանլարտան պիրիսի տախի, Լօնկհէտին՝ եալընրզ պաշընա իչլէթմէքտէ օլտուղու մէյխանէ իտի։

Նոյեմբերին 11-ինճի կիճէսի, պէշ ադատան իպարէթ պիր գօլ, մէյխանէյին ալթընտան կէչմէքտէ օլան տէրին վէ չիտտէթլէ ադան սուլարա պիր կէչիտ խրտմէթի իճրա իտէն պաթթալ լաղրմտան իչէրի սալտրրրլարը։

Մէգքիւր խըրսըզ պէօլիկի, Թ-ամիզ նէհրինէ չըգան ադըզտան, մէգքիւր լաղրմա կիրտիլեր, վէ քէնտիլերինէ մալիմ օլան թարիգլեր իլէ, պիրագ կէճճէ ֆագաթ էմին սուրէթտէ, Լօնկհէտին մէյխանէսի ալթընա գատար վասրը օլտուլար։

Մախզէնին, լաղրմ իւզէրինէ այրլան գաբաղը տախի պունլարրն մալիմի իտի։ Վէ պու հայլազլար, քէնտիլերէ վերիլէն թալիմաթ միճճինճէ, մէյխանէճիյի արանսրզ եաթաղընն իչինտէ պոտթրարագ պոզանճագլար, վէ ոագլամըշ օլտուղու ֆ-ՈՒԼԷ բարալարը տա, անընրն թէրի իլէ գաղանտրը բարալար իլէ պիրլիքտէ ալըպ, պատէհու մէյխանէյի տէ աթէչէ վերճէճքլեր, վէ քէնտիլերի թէքրարէն մէգքիւր լաղրմտան եէրլերինէ ավտէթ իտէճէքլեր իտի։

Գլաք Տօկս չիրքէթի ագալարը, Լօնկհէտին, Ուայլտմէն վէ բէֆիգլերի իլէ պիլիթիլիֆագ էբէյիճէ ճանլար եագմըշ օլուպ բարաը պուլունճաղընը գաթէն տէ պիլիրլեր իտի իսէ տէ, Ուայլտմէն, սիկեր պիր գուվվէթլի չիրքէթէ բէյիս պուլունմուշ օլտուղունտան, «ԵԼԷ ԵԼԷՆ ԵՐԻՒ ԵՆԴԼ» տարպը մէսէլի հիւքմիւնճէ, անընն բէֆիգինէ պիր իլիչք թիմէքտէն տէ գաշընմըշ լար իտի։

Հալ պու քի Ուայլտմէնին, պէշ սէնէտէն պէրու զայդ օլուպ օրթայա չըգմասընընտան, անընն էօմրզ օլմասը նէթիճէսինի չըգարարգլարընտան, վէ քէնտիլերի տէ օ սրա ասլըգտան էօվմէք տէրէճէլերինէ վարմըշ օլտուգլարընտան, նիհայէթ Լօնկհէտին եէյէմէտիյի ագճէյի քէնտիլերի եէմէյէ գարար վերտիլեր։ Վէ ինթիգամ սրմագ իչիւն քէնտիլերինի էլէ վերէճէյինէ պիր գօրգուլարը գալմամագ իչիւն, վիճուտինի տէ պիրլիքտէ օրթատա գալարմայա գարար վերմիշլեր իտի։

մատամ քի Մ-Ն-Ի՝ Այվազեան Աբրահամ էֆֆէնինՍ.Ղ.Միսիոնէյօճուգ կէօթիւրէճէկլինի էվվելճէ պիլիպ, հաթթա պու չօճուգլարա տարր օլան պիր բաղարլարը տա քէնտի էլի իլէ պօզմուշ տրը, տիմէք օլուր քի Այվազեանընն պու իչի շայանը էմնիյէթ պիր շէյ օլմատրզընը անլամըշ տրը։ Օ հալտէ նիչի՞ն մէրգումն կիտէճէկի կիւնէ գատար կաղէթասընտա օլ պապտէ պիր շէյ եաղմայրզ տա, թամմ կիմտիկի կիւն արանարզ «Այվազեան՝ վէհարանէն եղած յանձնարարութեան համեմատ տղայ կը տանի» եալանընը օրթայա եուվարլամըշ տրը։ Իչիմէ պու տէպէպտէն տօլայը պտտիկ պտտիկ հանգստապատուաբար իչիւն պէնտերինտէ համաձայնութիւն վագը օլմուշ տրը վէսսէլա՞մ։

Ճիզուիթալէզ կաղէթա՝ բըրօքականտայա տարր օլան սիւալիմիզէ տէ քէնտի ատէթի իւզրէ գաչամագ ճէվապլար վերէրէք, քէնտիսինէ պէօյլէ պիր մէպզաղ կէրմէտիկինի վէ Մ-Ն-ի տա օնա տարր պիր շէյ եաղըմատրընը գավի պիր իսպաթ կէօսթէրմէք քիզին իտտաա իտիյօր։

Պիզ պիր գաչայ էվվէլ Մ-Ն-ի պու հավատիսին եաղըրմըշ օլտրընը մուիրրանէ տէրմիյան իտէր, վէ անճագ էվվելճէ Մ-Ն-բրօքականտայա թէվկճճիւհուի եաղմագտա իլէն, օ հանգստապատուաբար մէսէլէսի Մ-Ն-ի մէյտանա չըգտրզը կիւնտէն իթիպարէն Մ-Ն-ին թէպտիրը լիսան իտէրէք բրօքականտայա պիլա թէվկճճիւհ եաղմազա, վէ քէսկին հըրսրզ մալ սահիպինի ասարրրը ֆէհվասընճա պիղի տէ օլ հէյթէտէն թախսիսաթ ալըեօր կիպի կէօսթէրմէկէ պաշլատրզընը պէեան իյէրիզ։

Մ-Ն-ին իչպու թէպտիրը լիսան մատտէսինտէն տօլայը եաղտրզըմըզը իսպաթ իթմէք իչիւն շունը թէքլիֆ իտէրիզ քի։ Իքիմիզ թարաֆընտան պիր գօմիսիօն թէչքիլ օլունուպ, պու գօմիսիօն Մ-Ն իլէ Մ-Ն-ին պու մէսէլէյի տաիր օլան նիսսէսէլերինի արիզ ու ամիգ թէտգիգ իթսին։ Էկէր մէգքիւր գօմիսիօն Մ-Ն-ին թէպտիրը լիսան իթմէտիկինէ տաիր պիր հիւքմ վերիր իսէ, պիզ տէ օ հիւքմի գապուլ իտէրիզ։ Պույուրը, Մ-Ն-ի էֆէնտի։

Պու նօգթա տախի հէր նէ գատար էսասը մատտէնին խարիճինտէ իտի իսէ տէ, ճիզուիթալէզ կաղէթանընն պէօյիւք պիր բէզլէթինի մէյտանա չըգարմագտա օլարզը իչիւն, անտէն պահս իլէ ճէվապ վերտիկիմիզ օգույանլարըմըզընն աֆվընը տիլէր։ Վէ Մ-Ն-ի խարճրզը վէ պիր չարագ բարաը օլսուն չըգարապիլմէք իչիւն, ուֆագ քեարլարա տա գանանաթ իթմէյէ մէճպուրիյէթ հասրը օլտու։

Իմտի էօթէ պէրու պաղը ուֆագ թէֆ

-ԽԵ ՀՈՒՆԸ տախի սիւվալ իտէրիզ քի, օ արա Ալբահամ Ա.յվազեան էֆէնտիյէ միւ-քէրբէրէն «ԸՆ- Բ-ԲԷԼ-Մ տիմէյնէ՞ սէպէպի վար իսի-պաշգա վագթլարտա տա մէր-գում հագգընտա կազէթասընտա նէչրիյաթ կէօրիւմիւշ, ֆագաթ էօյլէ թէվէճճիւհ.քեարանէ հիշ պիր իպարէ միւշահէտէ օլուն-մամշշ իսի։ Ամա եէրտէ հան-դըստապատաա բայը օլմատըգճա Մ-ԽԷ-ԼԻՆ Ա.յվազեանա «ԸՆ- Բ-ԲԷ-Մ տիմէսի ասլա վէ գաթան մէ-մուլ օլունամազ։

Պիր տէ պիզ կէչէն կիւնքի պէնտիմիզտէ։ չօճուգլարընը պէ-տէհավա Գէորգեան ճեմարանը-նա կէօնտէրէրէք ֆուգարանըն էքմէյինի աղդընտան գարմալա չալըշան զէնկինլէրին ալէմ միւ-վաճէհէսինտէ մանէն ըէգիլ վէ բիւսվայ օլմալարը իշլուն իսիմ-բինի կազէթասընտա նէչր ու ի-լան իթմէսինի Մ-ԽԷ թէքլիֆ իմմիշ իսի։ Մէգքիւր կազէթա ճէվապնամէսինտէ պու նօգթա-եա տայիր հիշ պիր սէս չէգար-մամշշ իսի։ հալպու.քի պու խու-սուսը քէնտիսինէ ԽԷ-ԽԷ-ՆԷ-Ր հիշ պէր ՏՇՀԷՐԻ ՕՄ-ԽԷՂԷՆԴԻ, թէքլար իսէրիզ.քի, օ իսիմէրի պէհէ-մէհալ իլան իթմսին, ղիրա պուն. տա հուգուգը ֆուգարա վէ միւ-թաճէյն միւտաֆիսասը գազիյէսի մէվճուտ տըր։ Էկէր օ ապօնէլէ-բինին իսթիրընը սայարագ պու պապտէ եինէ սիւքէթի իմթիյար իտէր իսէ, պիզ տէ օզման եա-լանճըգ, ութանմամազըգ, միւ-տահէնէճիլիք վէ հուգուգը ֆու-գարայը բայմալ իթմէք ինանֆ-սըզլըգը վէ ղայրիհիմ վէ ղայրի-հիմ տամկալարընը քէնտի ալ-նընա սէրպէսթ ուերպէսթ պա-սրպ, օ զէնկինլէրին եէրինէ քէն-տիսինի պիր գաթ տահա ըէգիլ վէ բիւսվայ իտէճէյիմիզի չիմտի-տէն իլան իտէրիզ։

ՐԷՍՄԻ

Մէրկէթը ահքեամընա պու քէրբէ իրտաէի Սէնկէյի ճէնապը Բատիշահի միթէալիդ վէ չէրէֆսուսուր պույ-րուլմուշ օլան Ասկէյ ինթիսապ էն-ճիւմէնինէ թալիմաթ տըր։

1· Մադդե։—Մէհաքիմ ըիյասէ-թի եախօտ ազալըգը վէ եա ազա միւլազիմլիկի վէ զապթ քէթա-պէթի իլէ միւտաֆի ումումի-լիկի մէմուրկէթլէրինտէն պիրին-տէ պուլունմամշշ օլան զէվաթ, իչպու մէմուրկէթլէրէ ինթիսապ օլունամազլար։ անճագ նէգարէթ ազամընտա պիր սէնէ իսթիս-տամ օլունմուշ վէ իպրաղը էհ-լյէթ իթմիշ օլան խիւլէֆանդն զապթ քիթապէթինտէ իսթիս-տամը ճաիզ օլուր։

Միւլղա տիվան վէ մէճլիսի թէմսիլ վէ իտարէ մէճլիսլէրի ազալարը իլէ իտարէի միւլքիյէ մէմուրլարը պատէլ իմթիհան մա-լիւմաթլարը թէպէյեիւն իթտի-կի հալտէ, թաշրալարտա պիտա-յէթ մահ.քէմէլէրի բիյասէթը սա-նիլիկի վէ միւտաաիի ումումի մուավինլիկնէ ինթիսապ օլու-նապիլիրլէր։

2· Մադդե։—Պիր մէքթէպը հու-գուգիյէտէն շահատէթնամէյի հա-իզ օլան զէվաթ, մէհաքիմը նի-զամիյէյի ալթը այ միւլազէմէթ-լէ տէվամ իթմէտիքճէ, Ամլիյէ մէմուրկէյթլէրինէ ինթիսապ օ-լունամազ։

3· Մադդե։—Պալատէ մուհար-բէր էվսաֆը հալզ օլան զէվա-թըն էնճիւմէնը ինթիսապճա գապուլ օլունապիլմէլէրի իշիւն, մէնսուպ օլտուգլարը մէհաքիմ եախօտ տարիբէլերի բէյիսլէրինտէն տեբէճէի իգթիսարլարը իլէ, միւտաիմ վէ միւսթագիմ վէ հիւնիւ ալալագ տոհապընտան օլտուգլարընա տարիր պիր գըթա շահատէթնամէ ալազ օլունաճագ տըր։

4· Մադդե։—Շէրաիթի մուհար-բէրէեէ թէվֆիգէն ատիյէճէ իս-թիսատընը իսթիտա իտէն զէ-վաթըն սուի ալազագ վէ չէօհրէթ ասհապընտան օլտուգլարընա տա-իր հասը օլան շիւպհէեէ մէպնի էնճիւմէնը ինթիսապ անլէրի բէտտա իտէպիլիր։

5· Մադդե։—Մէքեաթիպը հու-գուգիյէտէն շահատէթնամէսի օլ-մայրպ տա պիրինճի մատտէտ կէօսթէրիլտիկի վէճճէլ մէհա-քիմտէ իսթիսատամ օլունմուշ օ-լան զէվաթ մէէլուֆ օլտուգլարը իշլերին մատատասընա ինթիսապ օլունամազլար։ մէսէլա թիճարէթ մահ.քէմէսի բէյսի վէ եախօտ ա-զասը՝ հուգուգ վէ եա ճէզա տա-իրէլերինէ ինթիսապ օլունամազ-լար։

6· Մադդե։—Լիսաֆը մուհարբէ-բէի հաիզ օլմագլա պէրապէր սուի ավվալինտէն տօլայը մէմու-րկէթինտէն ազ օլունմուշ օլան զաթ՝ սէպէպը ազլինի պիր սէնէ-տը բէսմի իլէ ճերհ իթմէտիքճէ վէ պունա էնճիւմէնճէ եազընն հասը օլմատըգճա թէքրար ատ-լիյէ մէմուրկէթլինէ ինթիսապ օլունամազ։

7· Մադդե։—Թաշրա էնճիւմէն-լերինտէն ինթիսապ օլունմուշ օ-լան զէվաթըն, տէրեճէի մալիմա-թը էնճիւմէնճէ թէայեիւն իտէր-անճագ հիւանիւ հալլերի իլէ վէ ինթիսապ օլունըգլարը իշլերին տէրեճաթըյլա միթէնասիպ իմ-թիյազը հաիզ օլտըգլարը միւլաթ թարաֆընտան թաստիդ օլունա-ճագ տըր։ մարուֆ վէ միւ-ճէրրէպ օլան զէվաթ հագգընտա իշպու թաստիդ արանըլմայաճագ տըր։

8· Մադդե։—Պիր զաթըն ինթի-խապընը թավիյէ իտէն էնճիւ-մէն ազասընը իսմիյէ վուգու պուլան թավսիյէսի էնճիւմէն մազպաթասընա տէրճ օլունաճագ տըր։

9· Մադդե։—Էմիր ինթիսապ՝ էնճիւմէն ազասընը էքսէրիյէ-թը արասընա մալիք օլմայուպ իւշ մուխալիֆ բէյ հասը օլուբ իսէ, ինթիսապ մագպուլ օլմազ։

10· Մադդե։—Էնճիւմէն ազասը-նը արասը (բէյլէրի) իսաֆի տիր։

11· Մադդե։—Էնճիւմէն մազպա-թասընա ազանը իմզասը վաղ օլունուր։

ՄԻԻԹԷՖԷՐԻԳԱ

ՍԱՂ ՍԱՂ Է-ՕԼԻԻՄ·

Բուսիատա քեանի Սամարատա նէչր օլունան Վէէոմ-ՌԷ կազէ-թասընտա օգունտուղունա կէօրէ, պիր մաքինսթ եանընտա եաղը-ճըրդ իմմէքտէ օլան Թիչօնօֆ նամինտա պիր Բուս՝ պիր եօրթու կինիւնտէ բէք չօգ իշկի իշտի-կինտէն պայլըզ տիւշմիւշ, վէ պիր միւտէթ այլըմատը վէ քէնտիսինտէ հայաթ էմարէ-լերի օլմասը կէօրիւլունճէ, զէվճէսի իլէ ագրապասը՝ մէր-գումը էօվիւշ զանն իտէրէք, բա-բաղ չաղրըզ էօվիյիւ գալտրթ-մըշար տըր։ Մէգքիւր ճէնազէ մէզարըղա նագլ օլունտըղը սը-բատա, էօյիւ իլէ պէրապէր կի-տէնէր՝ էօլէնին եիւգիւնտէն թէրլեր ագտըղընը կէօրմիւշլեր իսէ տէ, պունուն եօլտա թու-թուլտուգլարը գար տանէլերի օլ-սըղընը զանն իտէրէք կէօղէրինէ ինանմամշշար, վէ նիհայէթ էօ-լիւ մէզարա դօնուլուպ վաղթ տա կէճ օլտուղունտան մէզարճը պիր ազ թօրրագ աթտրգտան սոնրա գուսուրընը տա իրթէսի սապահընը իբմալ իթմէք ֆիբ-ինտէ պուլունմուշ տըր։

Էրթէսի սապահ մէզարճը գապ-ըիսթանա կէլիպ եվվէլիսի կիւնիւ պաշլատըղը իշի իբմալ իթմէք իւզրէ մէզարա թօրրագ ատթմայա պաշլատըղը սըրատա Թիչօնօֆըն մէզարընտան պիր ինլէմէ սեսի իշիթմիշ տիր։ Մէզարճը՝ պիշարէ թիչօնօֆը տէրհալ դուրթարա-ճագ եէրտէ գօշուպ բարաղա քէյֆիյէթի խապէր վէրիր, վէ մէտֆունը մէզարատան չէգարըպ չէգարմամագ իշիւն թալիմաթ խաթէր։ Մէրգում բաբաղ՝ պու-նա մուվաֆագաթ իթմէյիպ, կէօմիւլմիւշ պիր ճէսէտին բոլիս թարաֆընտան միւսատէ օվմագ-սըզըն մէզարատան չէգարըլմայա-ճաղընը պէյան իթմէքտէ, մէ-զարճը տախի թիչօնօֆըն ֆամիլ-եասընա իշի օլարըղը կիպի նագլ իտէր, վէ միւթէվէֆանդն ֆա-միլեասը իլէ ագրապասը մահէլի բօլիս մէրքէզինէ կիտիպ քէյֆի-յէթի խապէր վէրիրլէր։

Բօլիս միւտիրի՝ պու պապտէ էլինտէ հիշ պիր շէյ օլմատըզընը վէ պինապէրին պէօյլէ պիր միւ-սատէտէ պուլունմայաճաղընը պէյանլէ արշիմանարիթէ կիթ-մէլերինի անլէրէ նասիհաթ իթ-միշ։ վէ պիշարէ զէվճէ իլէ ագ-րապասը օրատան տա Ամշիմանտ-ըիթէ կիթտիքլէրինտէ, մէրգում տախի իշին միւտտաիի ումումի-լիյէ ալտ պիր մատտէ օլտուղու-նը պէեան իյլէմիշ տիր։ Նիհայէթ պէտպախթ գասընն գօճասընընն ճէսէտինի մէզարատան չէգարթմագ իւզրէ լապմ կէլէն էմրլերի իս-թիհալ իթտիքտէն սոնրա մէ-զարըզա կիթմիշ իսէ տէ, իշ իշտէն կէչմիշտիր։ զիրա մէզարճընընն միւ-թէվէֆա թիչօնօֆընն ահ ու էնին-լերինի իշիտիպ տէ քէյֆիյէթի բարազա իպպար իթմէսինտէն օ անէ գատար թամ 3 սաաթ միւ-սուր իթմիշ իսի։ վէ մէզար աշըլ-ըզտա։ թիչօնօֆընն նաշը չըրբըն-մշշ վէ գանլար իշինտէ միւրէմմա օրմշշ օլտուղու հալտէ պուլուն-մուշ տը։ զիրա մէրգում՝ մէյ-եուսէն թաղուտընտա չըրբընա-բաղ բարմագլարընը ըսըրմշշ, բուպալարընը բարչալամշշ վէ էթ-լերինի գօրարմշշ տըր։

Վէէոմ-ՌԷ կազէթասը տէյօր քի, պու վագտահ միէլլիմէնին սէպէպի՝ Բուսիա իտարէսինին հեր շիպէսինտէ իճրան հիւքմ իտէն թաասսուպտան պաշգա պիր շէյ տէյիլ տիր։ Մատամ թիչօնօֆ՝ քէօրքէօրունա ալաը-ղը թալիմաթա հարֆիյէն թէվ-ֆիգը հարէքէթի իթմէք իւզրէ գօճասընընն մէզարընը աչմագ ի-չիւն մէզարճբեա միւսատէ իթ-մէեէն բաբազ ալէյհինտէ, գօ-ճասընը էօլտիրմէք թէօհմէթի իլէ իգամէի տամա իտիպ պունա տան տօլայը քիւլլի թաղմինաթ թալեպ իթմէքտէ իմիշ։

—

Սուտանդն եաանճը բէյդամ պէրի՝ Կալլաա նամ մահալին ճէն-կեավեր գապիյէլերինէ աթիտ-քի պէյանանամէյի թասթիր իյլէ-միշ տիր։

«Սիկէ թագտիմը սէլամ, վէ սաղըգ վէ էյիլիք վէ Նիհայէթ-սիզ սաաաէթ սէնէլերի թէմէնի իտէրիմ։ Պանա պէնզէյենիզ, վէ ճէնապը Հագգ վէ անրն բէյդամ պէրլերի ուղրունա մուհարէպէ իթմէք, վէ պէօյլէճէ իսլամիյէ-թի բէյ տէր բէյ նէչր էյլէմէք իչիւն գելըճա սարբլընը։ Էկէր պու թէքլիֆիմի գապուլ իլէ էլ-եէվմ էյիճէ միւսելլահ օլան վէ զարճը տախի թիչօնօֆընն ֆամիլ-եասընա իշի օլարըղը կիպի նագլ իտէր, վէ միւթէվէֆանդն ֆա-միլեասը իլէ ագրապասը մահէլի բօլիս մէրքէզինէ կիտիպ քէյֆիյէթի խապէր վէրիրլէր։

Բօլիս միւտիրի՝ պու պապտէ էլինտէ հիշ պիր շէյ օլմատըզընը վէ պինապէրին պէօյլէ պիր միւ-սատէտէ պուլունմայաճաղընը պէյանլէ արշիմանարիթէ կիթ-մէլերինի անլէրէ նասիհաթ իթ-միշ։ վէ պիշարէ զէվճէ իլէ ագ-րապասը օրատան տա Ամշիմանտ-ըիթէ կիթտիքլէրինտէ, մէրգում տախի իշին միւտտաիի ումումի-լիյէ ալտ պիր մատտէ օլտուղու-նը պէեան իյլէմիշ տիր։ Նիհայէթ պէտպախթ գասընն գօճասընընն ճէսէտինի մէզարատան չէգարթմագ իւզրէ լապմ կէլէն էմրլերի իս-թիհալ իթտիքտէն սոնրա մէ-զարըզա կիթմիշ իսէ տէ, իշ իշտէն կէչմիշտիր։ զիրա մէզարճընընն միւ-թէվէֆա թիչօնօֆընն ահ ու էնին-լերինի իշիտիպ տէ քէյֆիյէթի բարազա իպպար իթմէսինտէն օ անէ գատար թամ 3 սաաթ միւ-սուր իթմիշ իսի։ վէ մէզար աշըլ-ըզտա։ թիչօնօֆընն նաշը չըրբըն-մշշ վէ գանլար իշինտէ միւրէմմա օրմշշ օլտուղու հալտէ պուլուն-մուշ տը։ զիրա մէրգում՝ մէյ-եուսէն թաղուտընտա չըրբընա-բաղ բարմագլարընը ըսըրմշշ, բուպալարընը բարչալամշշ վէ էթ-լերինի գօրարմշշ տըր։

Վէէոմ-ՌԷ կազէթասը տէյօր քի, պու վագտահ միէլլիմէնին սէպէպի՝ Բուսիա իտարէսինին հեր շիպէսինտէ իճրան հիւքմ իտէն թաասսուպտան պաշգա պիր շէյ տէյիլ տիր։ Մատամ թիչօնօֆ՝ քէօրքէօրունա ալաը-ղը թալիմաթա հարֆիյէն թէվ-ֆիգը հարէքէթի իթմէք իւզրէ գօճասընընն մէզարընը աչմագ ի-չիւն մէզարճբեա միւսատէ իթ-մէեէն բաբազ ալէյհինտէ, գօ-ճասընը էօլտիրմէք թէօհմէթի իլէ իգամէի տամա իտիպ պունա տան տօլայը քիւլլի թաղմինաթ թալեպ իթմէքտէ իմիշ։

—

Սուտանդն եաանճը բէյդամ պէրի՝ Կալլաա նամ մահալին ճէն-կեավեր գապիյէլերինէ աթիտ-քի պէյանանամէյի թասթիր իյլէ-միշ տիր։

«Սիկէ թագտիմը սէլամ, վէ սաղըգ վէ էյիլիք վէ Նիհայէթ-սիզ սաաաէթ սէնէլերի թէմէնի իտէրիմ։ Պանա պէնզէյենիզ, վէ ճէնապը Հագգ վէ անրն բէյդամ պէրլերի ուղրունա մուհարէպէ իթմէք, վէ պէօյլէճէ իսլամիյէ-թի բէյ տէր բէյ նէչր էյլէմէք իչիւն գելըճա սարբլընը։ Էկէր պու թէքլիֆիմի գապուլ իլէ էլ-եէվմ էյիճէ միւսելլահ օլան վէ զարճը տախի թիչօնօֆընն ֆամիլ-եասընա իշի օլարըղը կիպի նագլ իտէր, վէ միւթէվէֆանդն ֆա-միլեասը իլէ ագրապասը մահէլի բօլիս մէրքէզինէ կիտիպ քէյֆիյէթի խապէր վէրիրլէր։

Բօլիս միւտիրի՝ պու պապտէ էլինտէ հիշ պիր շէյ օլմատըզընը վէ պինապէրին պէօյլէ պիր միւ-սատէտէ պուլունմայաճաղընը պէյանլէ արշիմանարիթէ կիթ-մէլերինի անլէրէ նասիհաթ իթ-միշ։ վէ պիշարէ զէվճէ իլէ ագ-րապասը օրատան տա Ամշիմանտ-ըիթէ կիթտիքլէրինտէ, մէրգում տախի իշին միւտտաիի ումումի-լիյէ ալտ պիր մատտէ օլտուղու-նը պէեան իյլէմիշ տիր։ Նիհայէթ պէտպախթ գասընն գօճասընընն ճէսէտինի մէզարատան չէգարթմագ իւզրէ լապմ կէլէն էմրլերի իս-թիհալ իթտիքտէն սոնրա մէ-զարըզա կիթմիշ իսէ տէ, իշ իշտէն կէչմիշտիր։ զիրա մէզարճընընն միւ-թէվէֆա թիչօնօֆընն ահ ու էնին-լերինի իշիտիպ տէ քէյֆիյէթի բարազա իպպար իթմէսինտէն օ անէ գատար թամ 3 սաաթ միւ-սուր իթմիշ իսի։ վէ մէզար աշըլ-ըզտա։ թիչօնօֆընն նաշը չըրբըն-մշշ վէ գանլար իշինտէ միւրէմմա օրմշշ օլտուղու հալտէ պուլուն-մուշ տը։ զիրա մէրգում՝ մէյ-եուսէն թաղուտընտա չըրբընա-բաղ բարմագլարընը ըսըրմշշ, բուպալարընը բարչալամշշ վէ էթ-լերինի գօրարմշշ տըր։

Բուսիատա քեանի Սամարատա նէչր օլունան Վէէոմ-ՌԷ կազէ-թասընտա օգունտուղունա կէօրէ, պիր մաքինսթ եանընտա եաղը-ճըրդ իմմէքտէ օլան Թիչօնօֆ նամինտա պիր Բուս՝ պիր եօրթու կինիւնտէ բէք չօգ իշկի իշտի-կինտէն պայլըզ տիւշմիւշ, վէ պիր միւտէթ այլըմատը վէ քէնտիսինտէ հայաթ էմարէ-լերի օլմասը կէօրիւլունճէ, զէվճէսի իլէ ագրապասը՝ մէր-գումը էօվիւշ զանն իտէրէք, բա-բաղ չաղրըզ էօվիյիւ գալտրթ-մըշար տը։ Մէգքիւր ճէնազէ մէզարըղա նագլ օլունտըղը սը-բատա, էօյիւ իլէ պէրապէր կի-տէնէր՝ էօլէնին եիւգիւնտէն թէրլեր ագտըղընը կէօրմիւշլեր իսէ տէ, պունուն եօլտա թու-թուլտուգլարը գար տանէլերի օլ-սըղընը զանն իտէրէք կէօղէրինէ ինանմամշշար, վէ նիհայէթ էօ-լիւ մէզարա դօնուլուպ վաղթ տա կէճ օլտուղունտան մէզարճը պիր ազ թօրրագ աթտրգտան սոնրա գուսուրընը տա իրթէսի սապահընը իբմալ իթմէք ֆիբ-ինտէ պուլունմուշ տը։

Էրթէսի սապահ մէզարճը գապ-ըիսթանա կէլիպ եվվէլիսի կիւնիւ պաշլատըղը իշի իբմալ իթմէք իւզրէ մէզարա թօրրագ ատթմայա պաշլատըղը սըրատա Թիչօնօֆըն մէզարընտան պիր ինլէմէ սեսի իշիթմիշ տիր։ Մէզարճը՝ պիշարէ թիչօնօֆը տէրհալ դուրթարա-ճագ եէրտէ գօշուպ բարաղա քէյֆիյէթի խապէր վէրիր, վէ մէտֆունը մէզարատան չէգարըպ չէգարմամագ իշիւն թալիմաթ խաթէր։ Մէրգում բաբաղ՝ պու-նա մուվաֆագաթ իթմէյիպ, կէօմիւլմիւշ պիր ճէսէտին բոլիս թարաֆընտան միւսատէ օվմագ-սըզըն մէզարատան չէգարըլմայա-ճաղընը պէյան իթմէքտէ, մէ-զարճը տախի թիչօնօֆըն ֆամիլ-եասընա իշի օլարըղը կիպի նագլ իտէր, վէ միւթէվէֆանդն ֆա-միլեասը իլէ ագրապասը մահէլի բօլիս մէրքէզինէ կիտիպ քէյֆիյէթի խապէր վէրիրլէր։

Բօլիս միւտիրի՝ պու պապտէ էլինտէ հիշ պիր շէյ օլմատըզընը վէ պինապէրին պէօյլէ պիր միւ-սատէտէ պուլունմայաճաղընը պէյանլէ արշիմանարիթէ կիթ-մէլերինի անլէրէ նասիհաթ իթ-միշ։ վէ պիշարէ զէվճէ իլէ ագ-րապասը օրատան տա Ամշիմանտ-ըիթէ կիթտիքլէրինտէ, մէրգում տախի իշին միւտտաիի ումումի-լիյէ ալտ պիր մատտէ օլտուղու-նը պէեան իյլէմիշ տիր։ Նիհայէթ պէտպախթ գասընն գօճասընընն ճէսէտինի մէզարատան չէգարթմագ իւզրէ լապմ կէլէն էմրլերի իս-թիհալ իթտիքտէն սոնրա մէ-զարըզա կիթմիշ իսէ տէ, իշ իշտէն կէչմիշտիր։ զիրա մէզարճընընն միւ-թէվէֆա թիչօնօֆընն ահ ու էնին-լերինի իշիտիպ տէ քէյֆիյէթի բարազա իպպար իթմէսինտէն օ անէ գատար թամ 3 սաաթ միւ-սուր իթմիշ իսի։ վէ մէզար աշըլ-ըզտա։ թիչօնօֆընն նաշը չըրբըն-մշշ վէ գանլար իշինտէ միւրէմմա օրմշշ օլտուղու հալտէ պուլուն-մուշ տը։ զիրա մէրգում՝ մէյ-եուսէն թաղուտընտա չըրբընա-բաղ բարմագլարընը ըսըրմշշ, բուպալարընը բարչալամշշ վէ էթ-լերինի գօրարմշշ տըր։

40·000 ճէնքճիտէն իպարէթ պու-լունան պէնիմ օրուսմա պէօլիւ-քէր իրսալ իտէճէ.ք օլուսանըզ, սիղէ գարընտաշլարըմըզ կիպի նազար վէ եաղմայը սիղէն իլէ հագճա թէվղի իտէճէյիզ։ Պօլ պօլ ալթուն, կիւմիւշ, էպլիհա, սիսլիս վէ ալայըշը էսվապ վէ կիւղել ճարիյէլերէ մալիք օլա-ճագընընզ վէ պէօյլէճէ էյի պիր էօմր կէչիրէճէ.քսինիզ։ Պիգիմ ա-տուի ումումիմիզ տաիմա Նասրա-նի տիր քի, Մըսըրտա վէ եա Հապէշտէ իգամէթ վէ հիւքիւ-մէթ իթմէ.քտէ տիր։ Վէ մաատմ.քի, Մէհմէտ Ալինին թօրնու (թէվֆիգ բաշա) Խրիսթիյանլար իլէ միւթթէֆիգ օլմայա ութան-մայօր, իսլամլար անընն ալէյհին-տէ տէ հարպ իթմէյէ մէճպուր տըրլար։ Իմտի թէրէտտիւտ իթ-մէյին վէ գելըճա եաբընը։»

—

Տէրսաատէթտէն Է-ԽԷՐԷՂԸ կա-զէթասընա իշար օլընտըղընա կէօ-րէ, տէվլէթը Օսմանիյէ՝ Գուլիա-բիսթան բրէնսիսինն պիր նիշանը մախսուս իհտասընա մուվաֆա-գաթ իթմէյիպ, մուայէէն պիր բիւթպէյէ գատար Օսմանը նի-շանլարը թէվճիհհինէ միւսատէ իթմէ.քտէ իմիշ։

—

Ինկիլթերրա սէվահիլինտէ եէ-նիտէն շիտէթլի պօրալար զու-հուրա կէլերէ.ք պիր չօգ տէնիզ ֆելաքէթլերի վուգու պուլմուշ տըր։ Պիր չօգ պէօյիւ.ք սէֆինէ-լեր զարդ օլընըղը կիպի, պիր խայը նուֆուս տախի թէլեֆ օլ-մուշ տըր։

—

Մըսըրտա պու քէրրէ թէշէ.ք-քիւլ իտէն թաղմինաթ գօմիսիօ-նընընն իլ.ք իճթիմաընտա 4000է գարիպ իսթիտա արդ օլընմըշտըր։

—

Ինկիլթերրա վէլիի ահտը բրէնս տը կալ՝ Ալէմանիատա քեանի Բա-մերանի նամ էյալէթին Բրու-սիալը հիւսար ալայընա ֆախրի միրալայ նասպ օլընմըշ տըր։

—

Գահիրէտէն Տեսէ նէ-ղէ աթի-տէքի թէլեկրաֆ չէքիլմիշ տիր։

«Եէրլի էհալինին Լիվրօալըլար հագգընտա.քի հարէ.քէթլերի՝ էվ-վէլքինտէն տահա զիյատէ խա-սիմանէ սուրէթտէ տիր։ Պիր գաչ կիւն ադտէմ Զագազիկ գուր-պինտէ 4 Լիվրօալըյա պէօյիւ.ք հագարէթլեր իտիրմիշ տիր։ Գա-րիյէլերտէ բէ.ք միւնասէպէթսիզ շայիալար տէվերան իթմիշ տիր։ Շայիալթը մէզքիւրէ ճիւմէսին-տէն օլմագ իւզրէ, Արապինին՝ Ֆրանսա վէ Բուսիանընն թահթը հիմայէսինտէ օլարագ եագընտա թէ.քրար Մըսըրա տուխուլ իտէ-ճէյի սէօյլենիյօր։»

—

Սօն բօսթա իլէ կէլէն ինկիլիզ կազէթալարընտա օգունտըղընա կէ՝օրէ, մէճլիսը մէպուսան՝ Մ. Կլատսթընընն հազը պուլունմա-տըղը հալտէ ագտը իճթիմա ի-տէճէ.քմիշ։ պիրա բէիսը միւշա-ըիլէյհին թէմամըյլա քէսպը ի-ֆագաթ իտինճէյէ գատար պուն-տան ագտամ սէյեահաթ իթտի-տիկինի եազտըղըմըզ Ֆրանսանընն Գաննամ շէհրինտէ իմրարը վագթ իթմէսինէ գարար վէրիրմիշ տիր։ Պինապէրին Մ. Կլատսթընընն բար-լամէնթոյը քիւշատ իթմէ.ք իւզ-ըէ վագթընտա իգամէթկեահը ըէսմիսի օլան Տաունինկ Սթրիթէ վիւրուտի մէմուլ տէյիլ տիր։ Նասըլ քի թէլէկրաֆլար տախի միւշարիլէյհ ըէիսը վիւ.քէլանընն պու կինէ գատար իգամէթկեա-հընա ավտէթ իթտիկինէ տաիր պիր հավատիս վէրմէմիշլէր տիր։

Իմտի պէրմիւթատ ըէսմէն քէ-շիտէ օլունան թաամ՝ Մ. Կլատս-թընընն իգամէթկեահընտա կէչէն չարշէնպահ կիւնիւ բարլամէնթ-քիւշատ օլունմազտան էվվէլ վէ-րիլմիշ։ վէ զալիպա Մ. Կլատս-թընընն եէրինէ հարպկէ նաղըրը մարգի տը Հարթինկթընն ըիյա-սէթ իթմիշ տիր։

—

Էվվէլքի կիճէ բէնչէնպահ բա-զարընտա պիր պագգալ տիւ-քքանընա թիւճճարտան Տիմիթրի իլէ քէթէպտէն Հիւսամէտտին էֆէնտի կիրէրէ.ք մասթիգա թա-լէպ իթմիշլէր։ վէ պու սրրատա պագգալ իլէ պէյնլէրինտէ մի-նաղատա զուհուր իտէրէ.ք մէր-գում Տիմիթրի պագգալը պիր պուչագլա տարպ ու գաթլ վէ ըէֆիֆգիյլէ ֆիրարա պաշլամշշ ի-սէ տէ։ իքիսի տէ աէրտէսթ օ-լընմըշշար տըր։

—

Ռուսիա Զարը՝ թաճ թագդն-մա ըէսմի միւնասէպէթիյլէ էյա-լաթ մէճլիսլէրինին եէնիտէն թէ-սիսինի պէեան իտէճէ.ք օլուզ։ անճագ ուսուլը մէշրութիյէթէ թէվֆիգէն հիւ.քիւմէթին իտարէ օլունմասընա մուվաֆագաթ իթ-մէյէճէ.ք տիր։ Բիվայէթէ կէօրէ, հարպկէ նաղըրը՝ նիհիլիսթլիկին Գավգասիատա իգամէ իտիլէն Բուս օլտուսը զապթանը մկյա-նընա տախի սիրայէթ իթտիկի-նի վէ հաթթա զապթանը մէր-գումէտէն պագըլարընընն տէր-տէսթ օլունտըգլարընը Զարա խապէր վէրմիշ տիր։ Նիւ-եորգ-տան չէ.քիլէն պիր թէլեկրաֆա կէօրէ, Մոսթ իլէ Հէրման նամ նիհիլիսթլէր՝ Ամերիգատա սօսի-ալիսթլերլէ եէ.քճիհէթ օլուպ Զա-ըրն թաճ թագդնմա ըէսմինի մէն իթմէ.ք իչիւն պաղը թէտապիր էլէ ալմագտա իմիշլէր։ Տէկէր թարաֆտան Ռուսիա բօլիանաղընը

Հայլազ գաթիլլէր պիլմէկլէր իտի քի, էօլմիւշ զանն իթտիքլէրի Ղայլա-մէն, էօթէտէ քէնտիլէրինտէն իչկիլար գօբմուշ իտի։

Գունլար մէյխանէէնին լաղմ գաբաղը ալթընա վասել օլտուգլարընտա, թամ օ սըրատա, պէտպախթ Բալֆ Միլըը գաթլ իտիլմէքտէ իտի։

Գաղ Տօկս ազալարը, իչէրտէքի կիւրիւլթիւլիւ իչիթտիքլէրինտէ, տուբ-տուգլարը եէրտէ մըխլանըպ գարտըլար, վէ նէ թարիգ թուսթաճաղլարը խազէրինէ տիւշինիւպ տուրմագտա իքէն, մսխազնէ տօղրու իչէրուլէյէն ա-զընը այագ սէպէրի, քէնտիլէրինի պիւսպիթիւն չաչրթթարընընտան, հէր պի-բիսի պիրբէր թարաֆա սոգուլուպ քէնտիլէրինի կիղէտիլէր։

Պիր տէ նակէէան լաղմընն գաբաղը աչըլտը, վէ եօգարընտան աչաղը բիս սուլարընն իչինէ աթրան պիր ինսան նաչէսի, եիւղէրինին կէօղէրինին բիսղիյէ միւէմմա օլմասընա սէպէպ օլտու։

Գատէհու լաղմընն գաբաղը գաբանտը, վէ քէնտիլէրինէ էօյլէ կէլտի.քի, անընն իւզրինէ զայէթ ազընը պիր շէյ տախի վաղ իտիլտի տէյի։

Արթըգ մէզքիւր մէյխանէտէ, պէօյիւ.ք պիր ճինայէթ վագը օլտուղու-նա պու հալազլարընն չիւբհէսի գալմասը։ Ֆագաթ նէլէ՞ր տէօնմիւշ օլտու-ղու քէնտիլէրէ պիր սրրը գալըպ, անճագ ուզուն միւտտէթ օրատա տուբ-մալարը թէհլիքէյի օլաճաղընա պիլ իթթիֆագ գարար վէրտիլէր վէ ավտէթ իթմէյէ հազըրլանտըլար իսէ տէ, սույա տիւշէն նաչէնին պիրլիքտէ կէօթիւ-բիլիպ կէօթիւբիւլմէսի իւզրինէ էֆքեար միւպայէնէթի հասը օլուպ, տուբտուգլարը եէրտէ գալա գալտրլար։

Միճատէլէ էբէյիճէ սիւրտիւ։ Հայտուտլարտան պիր իքիսի, մէգքիւր նաչէնին քէնտիլէրէ թէհլիքէյի պիր եիւք օլաճաղընը, վէ բօլիսէ թէստտիֆ օլուտուգտա, անը էօլտիրէնլէր քէնտիլէրի օլմուշ օլտուգլարը զանն օլու-նաճաղընը, վէ գաթլէ հիւքմ օլունուպ իրտէն տալանճաղլարը գօրդուտու-նու մէյտանա գօյարագ, անընն օրատա պըրագըմասընը իտտաա իթմէքտէ իտիլէր։

Գաղը գալանլարը տախի, պու ճինայէթտէն իլէրուտէ քէնտիլէրինէ տէ պիր էքմէք չէգարըլմասը իսմիտի իսէ, անընն պիրլիքտէ կէօթիւբիւլիպ պիր եէրտէ հըզը իտիլմէսինի իսրամ իյլէմէքտէ իտիլէր։

Հէյլէ քի, հայտուտլարտան պիրիսի տախի, էվվէլինտէն մէգքիւր նաչէյի լաղընը պիր գուրու թարաֆընա վաղ իտիպ, պիր գօյունտան տախի թութ-մուշ իտի։ եօգտա, չիտտէթէյէ ագտն սուլար, չօգտան անը ալըպ թամիզ նէհրինին օրթասընա սիւրիւքլէմիշ օլաճագլար իտի։

Պիր տէ նակէէան, տուբտուգլարը եէրտէ գըրմըզը պիր չաթգ բարըլ-տըսը կէօրիւնտի։

Պու մէմուրին դայրի վագտ, թապիթթը իլէ միւճատէլէյէ տէ պիր խի-թամ վէրիպ, սէպէր քէսիլտի։

Մէգքիւր չաթգընն նէտէն զուհուրա կէլմիշ օլտուղու տա չաբուգ մէյ-տանա չըգըպ, հայտուտլարընն պիրտէն պիրէ հիսս իթմիշ օլտուգլարը տէհ-չէթ տէ պիր տէրեճէյէտէք թէքքին օլտու։

Հէր թարաֆտան թութուշմայա պաշլամշշ օլան մէյխանէէնին ալէվէրի իտի քի, տէօչէմէնին պիր տէլիյինտէն քէնտի գըրմըզը չաթգլարընը լաղմընն իչինէ սալըպ, հայտուտլարընն եիւգիւնիւ վէ ագան սուլարը գըրմըզլյա պօ-յամշշ օլտուգլարը կիպի, պէտպախթ Բալֆընն ճէպէտի իւզրինէ տէ քէտէր-նագ պիր ըզգ պըրագմըշար իտի։

Օլ վագթթ հայտուտլարընն քեաֆֆէսի տախի էյիլիպ, ճէնազէնին եիւ-զինէ պագտըլար։

Հիչ պիրիսի տէ անընն քիմ օլտուղունու թանը յամատըլար տէյի կէօ-բիւնտիւ։ Ֆագաթ պէտպախթ գուրսանընն կէնճ վէ սիլտէր չէհրէսինտէ էօյլէ պիր ճէլալ իտիճի նագվքիք, էօյլէ պիր մըղնատըզ գուվվէթի վար իտի քի, մէրգուման հայտուտլար պաշլարընը գաբաղը գուվվէթի վար իտի քի, մէրգուման հայտուտլար պաշլարընը եօգարը գալտըրըպ

ժէնէրալ Օրզէվօ.քի՝ Թէ.քվիլ Բուսկայա վէ Հալթա Սիկէրիայա տախի սիրայէթ իթմիշ օլան Նիհիլիսթլիկի քէօ.քիւնտէն տէֆ իթտիկինի Զարա Թէէմինէն պէեան իթմիշ տիր։

Վարշավիատա Լէհ էտէպկիյաթը հագդընտա մուալիմ Վէրսուգինին նուիթգլար իյրատ իթտիկինտէն տօլայը վալիմ գարըշդիգլար հուսուլէ կէլմիշ տիր։ Բուս հիւքիւմէթի պու նուիթգլարին Բուսֆա իյրատ օլունմասընը թէնպէհ իթմիշ խսե տէ, Լէհլի չակիրատան՝ պու էմրին Լէհիաթանա պիր հագարէթ օլարդընը մագամը շիքայէթտէ պէեան իթմիշէր տիր։ Հալպու քի մերգում մուալիմ շիմտի կիթմիշ օլարդընտան ասայիշ եէնիտէն թէգարբար իթմիշ տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Տէվլէթը Օսմանկյէ վէ Եունան տէմիր եօլարընը պիրլէշտիսի հագդընտա հիւքիւմէթը Եունանկյէ թարաֆընտան տէրմէյան օլունան թէքլիֆին ճանիպը հիւքիւմէթը Սէնկյէտէն թավիպ վէ գապուլ օլընտըգը Աթինատա թապ օլունան Լֆֆէրէ-նամ կաղէթանընը վէրտիկի մալիւմսիթը պունտան մուգատտէմ նագլ ու տէրճ իթմիշդիր։

Լֆֆէրէ-կաղէթասընը վէրտիկի իչպու հավատիս պու քէրրէ պիւսպիւթիւն քէսպը թէհգիգում իթմիշ տիր։ Հիւքիւմէթը Սէնկյէ՝ Եունան հիւքիւմէթինին թէքլիֆաթընը էսասէն գապուլ իթմիշ օլարդընտան, չիմտիքի հալալ խաթիթը իթիսագը կիւրդերկեահդիրը հագդընտա իբի հիւքիւմէթ արասընտա պիր տէրէճէյլ դատար իսթիքլաֆը էֆքեար վար տըր։ Ֆագաթ իքինճի տէրէճէյտ հաղը էհէմմիյէթ օյան պու մէսէլէ հագդընտա իթիլաֆը էֆքեար հասըլ օլաճաղընը զանն իտէրիզ։

Եունան հիւքիւմէթի՝ Լարիսատան (Լէնիշէհիր) պէտ իտիւպ Սալամտրիա վատիսինտէն միւրուր իթարքտէն ասնդրա սահիլ պոյունեա իմիթատտ իտէրէք, Սէլանիք վէ Միթրովիցա խաթթըյլա իլիթիսագ իտէճէք պիր կիւդերկեահ թէքրիֆի իթմիշ իտի Ֆագաթ Գապը Այի՝ իչպու խաթթըն գըսսա օլարդընը թատիգ իթմէքլի պէրապէր, խաթթը մէգքիւրըն մէնտիֆի Օսմանկյէյի գիր թարաֆա պըրագարագ Եունանիսթանընն մէնտիֆի սկյասկյէ մէ թիւճճարկյէսինի միւտաֆա իթմէքտէ օլտուղու դանընտա պուլունընը կիպի, ֆէնընը հարպ նօդաթի նաղարընեա պաղը մէվատտան տախի մանի օլարդընը պէյան իթմէքտէ իմիշ։

Իչթէ պու սէպէպէ մէպնի հիւքիւմէթը Սէնկյէ՝ խաթթ իլիթիսագընը ինեմ գարա Սու վատիսինտէն իմարընը վէ պունտան սոնրա Էլպասան թարիգիլէ Խումուր Օսմանկյէյէ բապթընը թէքլիֆ իթմէքտէ տիր։ Պու կիւզերկեահ գապուլ օլընտըգը հալտէ, իլէրուտէ Եունա չէհրինին Սիւտի Սու վատիսինտէն միւրուր իտէճէք պիր խաթթ իլէ Սէլանիկյէ բապթ օլունապիլէճէյի կիպի, Մանասթըր ճիհէթինէ տօղրու պիր տէ չիպէ քիշատ, վէ իյճապը թագտիրինտէ պու խաթթ վէնետիք քէօրֆէզինէ վէ Տիւրացցօ վէ Նգօտրայա գատար թէմտիտ օլունապիլէճէք տիր։

—Տօպրուճա իլէ Պուլկարիսթան հուտուտու արաստնտա վագը օլուպ Բումանիա իլէ Պուլկարիսթան հիւքիւմէթլէրի պէյնինտէ միւնազիւնֆիհ օլան Արապ-Թապիա մէսէլէսի՝ պու քէրրէ Բումանիա հիւքիւմէթի լէհինտէ օլարագ թէսվիյէրեդիր օյունը տըր։ Պէրլին ահնամէսինի իմզա իտէն տէվլէթլէր՝ Արապ-Թապիանընն Բումանիայա թէսլիմի զըմնընտա քէնտի մուրախասալարընը թաեին իթմէլէրինի Բումանիա վէ Պուլկարիսթան հիւքիւմէթլէրինէ թավսիյէ իթմիշլէր տիր։

—Ֆրանֆօրտ վէ Նուէօ Զայթունկ նամ Ալէման կաղէթալարընն գավլինճէ, Մ. Կլատսթօն՝ Մըսըր վէրկիսի եէրինէ տէվլէթը Օսմանկյէյէ պիրտէն վերիրմէք չարթը իլէ 12 միլեօն լիրա իթասընը, վէ մէպլաղը մէգքիւրընն 24 սենէտէ թագսիթլէ Մըսըր թարաֆընտան ինկիլթերրայա թէէտիսիյէ օլունմասընը թէքլիֆի իտէճէք իմիշ։

Պու թասավվուր՝ Լվիօրատա հէմ նէֆրէթ վէ հէմ խաթիդրապը մուհիպ օլմուշ տըր։

—Գահիրէտէն Ամանդրա իչար օլունարընա կէօրէ, Պապը Ալի՝ բօլիթիկա թէօհմէթիյէ սիրբ-կիւն իտիրմիշ օլան Մ՝ըսըրլըլարընն մէմանիքը Օսմանկյէնին հիշ պիր թարաֆընտա դապուլ օլունմամարընը պիր թահրիրաթը ումումիյէ իլէ վիլայաթա թէնպիհ պույուրմուշ տըր։

—Ֆրէնգիստան նամ վիէննա կաղէթասընն պէյանընա կէօրէ, սիֆէրաի Օսմանկյէյէ ճանիպը տէվլէթը Օսմանկյէտէն քէշիտ պույրըլան պիր թէլէկրաֆտա, մէմալիքը Մահրուսէտ մէսքիւքեաթը էճնեպկյէնին թէտավիւլի ֆիմապատ մէն օլընճաղը պիլտիրիլմիշ տիր։ Պէյնէլնաս գուշլու նամի իլէ մաարուֆ օլուպ Մարի Թերէզ նամ Ավսթրիա սիմ մէսքիւքեաթը տախի չիմտիյէ գատար ըրյայ իհնվանը իլէ Թարագլուսը-Ղարպ վէ Ֆիլան վէ Արսպկսթանատա զկյատէսկյէ միւթէտավիւլ օլարը հալտէ, պատէգին գալտրրըլրպ եէրինէ սիմ մէճիտկյէ թէտավիւլ իտէճէք տիր։ Կաղէթաի մէգքիւր թէտպիրը մէգքիւրըն հարֆիէն ֆէրասը միշքիլ օլաճաղընը զանն իտէյօր։

—Շարգի Բումէլի նաֆիա միւտիրյէթի միշավիրի Ֆրանսալը Մ՝. ու Գօպ՝ գօնթրաթօսընը ֆէսխ իլէ Ալէգօ բատատան թազմինաթ թալէպ իթմէքտէ իմիշ։ Միշավիրը մուհիմիլէյհ Տէրսաատէթ կէլմիշ տիր։

—Կ-ուֆր Տէբրէ-Ռէյէն գավլինճէ, Սըրպիսթանտա պուլունան իսլամլար թարաֆընտան Գապը Ալիյէ թագտիմ օլանան արզու հալլարտա, պիր սէնէ էվվէլ Սըրպիա թարաֆընտան գապուլ օլանան արաղի նիզամնամէսի Պէրլին ահտնամէսինին 38ինճի մատտէսինէ մուզայիր օլարը պէյան օլընմըշ տըր։ Կաղէթաի մէգքիւր պու պապատ Գապը Այի իլէ Սըրպիա պէյնինտէ պիր մէսէլէ թէհատուս իթտիյինի պէյանրա պէրապէր, պունուն դարիպէն ֆապը-նը մէմուլ իտէյօր։

—Մէսմուաթա կէօրէ, թէճտիտի միւթէսավվէր օյան թիճարէթ ահանամէյէրի սրբասընտա եարբլաճագ եէնի թարիֆա իչին Բուսումաթ Լմանէթինտէ մէվճուտ օյան գօմիսիօն թարաֆընտան Տէրսաատէթ վէ Գալաթա ճիհէթլէրի թէֆթիշը բուսումաթ միւտիրը ումումիյէրի իլէ կէօմրիւքլերի նազրլարընտան միւրէքքէպ վէ հէր պիրի իչէր զամտան իպարէթ իբի թահգիգ գօմիսիօնը թէրթիպ օլընարագ, հէր նեվ եշա վէ հուսուսաթ վէ հայվանաթ վէ երգագ ֆիյաթլարընն թահգիգաթընա սալանընմիշ տըր։

Իչպու թահգիգաթը իպթիտայիյէնին գատարէյ մուվաֆըգ վէ եասսը սահիհ իլղերինէ միւպթէնի օլմասը ուչուն, լէտել հաճէ մէգքիւր թահգիգ գօմիսիօնլարընն միւթէպերանը թիւճճարանա միւրաճաաթլարընտա տիրմը հիմմէթ պույրուլմասը վէ Թիճարէթի Ոտասընճա լաղմ իւլ իսթաթ օլան քէյֆիյէթին լութֆէն պիլտիրիլմէսի ուչուն Բուսումաթ Լմանէթինճէ թիճարէթ Օտասը ըկյասէթինտէն պիլխասսա մուալիճէթ թալէպ օլընմըշ տըր։

—Տէրսաատէթ բարա վէքիլի Մանսէնեօր Բօթէլլի՝ տուն սապահ Ֆրանսըզ բօսթա վարօրըյա Տէրսաատէթէ միւսաալէթթ իթմիշ տիր։ Միւշարիէյհ հաղրէթլէրի՝ Ֆրանսա սէֆիրի թարաֆընտան կէօնտէրիլէն քիւչիք պիր վարօրա բաքիպէն թօրխանէյէ չրզմըշ վէ օրատա խարիճիյէ նէզարէթի պէյրիք մէմուրիյինինտէն պիրիյլէ Ֆրանսա սէֆարէթի պաշ թէրճէմանը թարաֆընտան խթիդպալ օլունմուշ տըր։ Մուսխէրէն Մանսէնեօր Բօթէլլի արապայա բաքիպէն տօղրուճա Պէյօղլունտա Բանկալթիսա բարա վէքիլինէ մախսուս օյան մէրխասախանէյէ կիթմիշ տիր։

—Օրթաքէօյտէ Թաշ նէրտիվէն նամ մահալտէ էօթէտէն պէրու խալի պիր արսա պուլընը, պուրասը կէօյա պիր վագթ Բումլարընն զարիպլեր մէղարլըգը օլտըրընտան, պիր չօգ վագթտան պէրու Բումլար տավա իթմէքտէ պուլունմըշլար վէ նիհայէթ տիւնքի կիւն կէլթպ արսաի մէղքիւր էթթաֆընա թախթա բերտէ չէքմէյէ պաշլամըշլար տըր։

Հալպու քի իշիթտիկիմիզէ կէօրէ, միլլէթիմիզէ մէնսուպ պաղը զէվթընն խանէլերի մէգքիւր արսա տախսիլինտէ գալմըշ վէ մէգքիւր թախթաբէյտէնին չէքիլմէսիյլէ օ խանէլերին եօր գարանմըշ օլըրընտան, պու ույզունընդրընն տէֆի իչիւն մէրճինին նաղարը տիզգաթընը տավէթ իտէրիզ։

—Սօֆիատա նէչր օլունմագտա օլան թուրը նամ թիւրքճէ պիր կաղէթանընն հիւքիւմէթը մահալլէյէ թարաֆընտան լարվ իտիլտիկինի գանատան ապաէմ եաղմըրդ տըր։

Պու տէֆա Սօֆիատան թարաֆըմըզա խապէր վէրիլտիկինէ կէօրէ, մէգքիւր կաղէթանընն եէրինէ նուսս սէրլէվհասը յա տիկէր պիր Թիւրքճէ կաղէթա չըգմաղա պաշլամըշ տըր։

—Էնգարէ իլէ Տիարպէքիր վիլայէթի պէյնինտէ պուլունան թէքֆիր սանճագ վէ գալալարտա պու սէնէ գըշ չիտէթի սուրէթտէ իճրաի հիւքմ իթմէքտէ օլարդընտան, նէ քէօյլէյտէն չէհիրլերբ վէ նէ չէհիրլերտէն քէօյլերբ քիմսէ կիտիպ կէլէմէյօր վէ պու սուրէթլէ էհալի քիւյի զարարա տիւյար օլույօր իմիշ։

—Պու սէնէ Սէլանիք վէ Եանեա վէ Գոսօվա վիլայէթլէրինտէ տէ գըշ ֆէվգէլատէ սուրէթտէ իճրաի հիւքմ իթմէքտէ օլուպ, Եանեատան Սէլանիկյէ հարէքէթ իտէն բօսթա թախթարը՝ Լէսգօվիգ գուրպինտէ իւչ կիւն գարլար արասընտա գալմըշ վէ մէրգում թախթար իլէ պէրապէր պուլունան իբի նէֆէր զայֆիյէ՝ գար ալթընտա գալարագ հայվանլարը իլէ պէրապէր թէլէֆ օլմուշլար տըր։

ՍԱՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՍԸ

Լօնտրա 15 Փետր.

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	102-21/32
Օսմ. էսհամը աշկալը	11- 5/8
» » գարանտը	11- 3/4
Խաթիդրագ 65	14-
» 69	12- 5/8
» 71	75-
» 72	23- 1/2
» 73	11- 5/8
Օսմանլը Պանգասը	18- 7/8
Բուսխա իսթիդրագը	34- 1/4
Մըսրը տույ. մութթա հըրաէ	71- 5/8
» իսթիյազը	94- 3/8
Տարբա Սանիէ (Մըսրը)	72-
Ութիլա խթիդրագը (Մըսրը)	93- 3/8
Մաճարիսթ. էսհամը 1877	99- 7/8
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	-

Բարիզ 15 Փետր.

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	79-17 1/2
» » % 5	114-92 1/2
Օսմ. էսհամը աշկալը	11-82 1/2
» » գարանտը	11-95
Խաթիդրագ 65 Ֆր.	70-
» 69	65-
» 73	58-
Բուսէլի չըմէնտըֆէրի	54-50
Օսմ. Պանգասը	726-25
Գրէքի Լիսնէ	552-50
Գրէքի ֆօնսիէ	1240-
Լիսն ագսիոնը	1527-50
Սուէյշ ագսիոնը	2170-
Բուսխա 5 % 1877	90- 1/2
Իթալիա էսհամը	87-47 1/2
Մըսրը ֆօնս. մութթա հըրաէ	361-25
Մաճարիսթան էսհամը	100- 5/8
Եունան 6 % 1879	410-
Գամպիօ 3 այ վատէ	25-22

Վիէննա 15 Փետր.

Լօնտրա իւզերինէ գամպիօ	119-65
Բուսէլի չըմէնտըֆէրի	24-70

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ

Էսհ. ումմ. տուն ագչ. գար.	13-05
Գու սապահ աշկալը	13-05
Մըսրը մութթահըրաէ. գար.	80-15
Գու սապահ աշկալը	80-10
Խաթիդ. 63 (մութթօն)	75-
» 65	71-50
» 69 (բինար	63-
» 72 (Պօն տու Թրէ.)	22-50
» 73	57-50
Բուսէլի չըմէնտըֆէրի	55-
Ագչէ Ֆայիզի	9-
Ռէգօր Ղարզ	-
Հէվայէսիզ »	22-20

ՊԱՆԳԱ ԱԴՍԻՕՆԼԱՐԸ

Գրէքի ժէնէրալ	6-10
Սթամպօլ պանգասը	8-10
Օսմանիէթ ժէնէրալ	5-08
Թրամվայ	3-20

ԱԳԱՋԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ. լիրասը 100 դրշ.տան	Ղշ. Բր.
Պէյազ մէճիտիյէ Ֆագը	108-10
Մէճիտիյէ »	102-
Պէշիք »	104-
Ալթընըզ »	104-10
Գագըր »	700-
Գայմէ	930-
Ինկիլիզ լիրասը	110-20
Ֆրանսըզ ալթունը	88-04
Բօլ	90-12
Գրէմից ալթունը	51-15
Գարպօն գայմէսի	9-10

ԻԼԱՆԱԹ

Եկպաթը Հիմայուն մէճլիսը խառբէսինտէն կէլէն իլան։

Խառեմ վէ օտաճըլար իչին իմալ իթտիրիլէճէք 36 թապըմ էլպիսէնին եալընըզ խապինէտէն չուհալարը իմա օլունուպ խաթեա թիյէ վէ համմալիյէ վէ սաիր պիլճիւմլէ լեվազիմաթ վէ մէսարիֆաթը միթէահհիւտինէ ահա օլմազ վէ էսմանընտան 500 ղրշը պերվէճճը բէչին իթա օլունուպ, գուսուրը էլպիսէլերին թէէմամէն թէսլիմիյլէ սուրէթինին թանպիմինտէ իթա գըլըմամագ չարթը վէ միւնագասա բուսուլըսընտա մուհարրեր սահրէ իլէ պէհեր թագրմը 60 ղրշ.տա թալիպ էօհտէսինտէ պուլունտուղունա վէ շուպաթը Բումինին 40ընճը բէնճէյնպիհ կիւնիւ գարարը վերիլէճէկինտէ պինանէ, նօգսանըյլա իմալ իթմէկէ թալիպ օլանարընն վէ երթէսի ճումմա իրթէսի կիւնիւ տախի 400տէ 3 թէնզիլինէ բարիպ պուլունանարընն էկգաֆը Հիմայուն մէճլիսը իտարէսինէ կէլմէյէրի իլան օլունուր։

2 շուպաթ 98 3—2

ԱԹԻՏԷԲԻ ԽԱՍԹԱԼՐԳ ԱԼԱՄԷԹԼԷՐԻՆԷ ՆԱՁԱՐԸ ՊԻԴԱՑՏԻ ԻԼԷ ՊԱԴԸԼԱՄԱԶ

Գու խաբթալըգ ճիպի պիր միյտէ պոզուգլուգու իլէ պուշլար, լաքին էկկէր իսթիտա, տան միհիմէնիմէզ իսէ, նիհայէթ վիճուսը՝ հէր թաբրաքինա վէ պալըճա տապաղաշ գարա ճիյէրէ վէ միյտէյէ վէ նիհայէթ պիւթիւն էթ պէզլէրինէ սիրայէթ իտէր։ վէ պու սուրէթլէ պու խաբթալըգա միպթէրա օլանդար միւտէթը էսիրլէրինտէ մուզտարըպ օլուպ, էշլիմ անլէրի պու իպտիրապանէ գուրթարը։ Էքսէրիա պու խաբթալըգ էյի ֆարգ օլունմայըպ ալտանըլըբ, լաքին յու միվայար իյրատ օլանարդատա, մէգքիւր խաբթալըգա միպթէյա օլուպ օլունմասընը ալաշրլըբ։ թատամ իթթիֆանէն սոնրա նէֆես ալըպ վերմէ քէ միշքիպ, զամէմբ վէ սըզընթը չէքէրմիսինիզ։ Տէրինանէն պիր ադրը վէ պու ադրը իլէ պէրապէր տանմի պիր եօրունուգ տույ՝ ըմըրընդը։ Կէօպէր տարարը՝ ը մը։ Սապահլարը տիշլէրատ վէ տիշ էթլէրինտէ գաթը վէ եարըշլան պիր նէմ մէ թարաֆընդպա պիր թագեիգ վա՝ը մը։ Տիր բալը՝ մը տըր։ Գապուրկապարատա վէ սրբթատա ադրը տույ՝ըմրընդը։ Գարա ճիյէր պէպիտուշ կիպ սադ թարաֆընդպա պիր թագեիգ վա՝ը մը։ Գապըզըգ վա՝ը մը։ Ուֆագի պիր վագկիթաէ եանի պաղու պոյունա եամմըշ օլուպ տա պիրէն պիրէ գալդարընդպտա, պիր նէվի պաշ աէօնմէք վէ կէօպէր գամայմագ կիպ չէրեր օլա՝ը մը։ Իտարար աՀ մը տըր վէ բէք բէնգլի տիր։ իտարար թօրընը՝ը մը։ Թատամտան սոնրա՝ եէտիրիգ տէրճալ էքշի՝ը մի վէ կէյիրմէքլէր կէլի՝ը մի Սրգ տրգ եիրբէք չարբընթըսը վուգու պուլա՝ը մը։ Գիթիէն պու էմարէլէր պիրտէն կէլէթլէր։ Լաքին պու տէհշէթլի խասթալըդն թէրագդիսինէ կէօրէ, մէգքիւր էմարէլէր խասթայա բէյտէրբէյ եդիյէթ վերիրլեր։ Եկէր պու խասթալըգ պիր միւտէթ իմթիտատ խտէր իսէ, գուրու վէ կընճզաբընը պիր էօքսիւրիւք հասըլ օլուր, վէ պիր ազ սոնրա պու էօքսիւրիւքլէ պալկամ տա կէլիր։ Խասթալըգ բէք իլէրի վարմըշ օլտուղու թագտիրտէ, տէրի էսմէր վէ քիրլի կիպ պիր բէյկ ալըր, էլլէր վէ սյագլար սօղուր վէ նէմլէնիր։ Գարա ճիյէր իլէ տալագ բէյտէրբէյ խասթալանընճա, սրդր աղրը մէյտանտա չըգար վէ պէրմիւթատ իբրա օլունան թէտավի պու սօն աղրըլարա հիշ պիր թէէսիր իթմէդ։ Գու խասթալըգ ատի պիր մուալիճէ իլէ ատէֆ իտիրիր իսէ, իլք էմարէլէր կէօրիւլիւնէտ տէրհալ պիր սըգդաթը թամմէ իլէ թէտավի լթմէք բէք էհէմմ տիր, վէ էկեր խասթալըգ էյիճէ քէօքէրմի իսէ, իբնանա աշըլընճայա վէ հաղմ ալթընդա տէրմաղ իլա՝ա տէմամ իթմէլի տիր։ Գու խասթալըգա գարա ճիյէր խասթալըգը նազարբյա պաղդրը։ Գիպրիսի պիր սրգ